



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2318


Уоршини

Улендтн ышшыс

84

15-89

Днлн
1923



ՄԱՏԵՆԱՇԱՐԻ

ԹԻԻ 2

344

ԿԻ ՏԸ ՄՕՐԱՍԱՆ

ՄԵՂՔԻՆ ԶԱԻԱԿԸ



(Վ. Ի. Պ. Ա. Կ.)

Թարգմանեց՝ Զ. Ն.



2003

1923

Տպագր. Մ. ՏԷՐ-ՍԱՀԱԿՅԱՆ
ՊՈԼԻՍ

84
Մ-89

2011

Engine
7 Grands Prix



ԺԱՄԱՑՈՅՑՆԵՐՈՒ
ԹԱԳՈՒՇԻՆԵՐՈՒՆ
ԹԱԳՈՒՇԻՆ

Որուն հաւասար չի կրնար
զսնել ոչ մէկ օեղ

Կը վաճառուի բոլոր լաւա-
գոյն վաճառատունները:

**ԱՄԵՐԻԿԱՆ
ՇՈԳԵՆ. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ**

ԴԵՊՈՒ ԱՄԵՐԻԿԱ մեկնումի ժամանակամիջոցը մտե-
ցած ըլլալով, կուգամ ներկայիւս
յայտածարել բոլոր հայ ճամբորդներուն, որոնք Ամերիկա մեկնել
կ'ուզեն՝ թող հաճին հիմակուրնէ զիմել գրասենեակս, ստանալու
համար պէտք եղած դիւրութիւնները եւ մանրամասնութիւնները:
Հասցէ. — ՖԱԼԷՐՕ ԽԱՆ, Թիւ 1 եւ 16.

Թէլէֆոն թիւ 880

Նորհնաւային Հայ Գործակալ
ԳԱՍՊԱՐ ՏԷՏԷՍԱՆ

Handwritten signature

“ԱՌԱՒՕՏ,,Ի ՄԱՏԵՆԱՇԱՐԸ

Թիւ 2


Մ-89

ԿԻ ՏԸ ՄՕԲԱՍԱՆ

ՄԵՂՔԻՆ ԶԱԻԱԿԸ

(Վ. Ի. Պ. Ա. Կ.)

Թարգմանեց' Զ. Ն.



1923
Տպագր. Մ. ՏԷՐ-ՍԱՀԱԿԵԱՆ
ՊՈԼԻՍ

42397 1/2

ՄԵՂՔԻՆ ԶԱՒԱԿԸ

Ա.

Փառքիկ ժօրժ, չորս ոտքի վրայ, աւաղի դէղեր կը չինէր նրբօղիին մէջ, Երկու ձեռքերով կը հաւաքէր աւաղը, բուրգի ձեւով կը կանգնէր զայն, ու յետոյ գաղաթը կը անկէր կանկենիի տերև մը:

Հայրը երկաթէ օթոռի մը վրայ նստած, սիրազեղ ու լաքուած աչադրութեամբ մը կը դիտէր ժօրժը, բազմօթեամբ լեղուն հանրային նեղ պարտէզին մէջ զաւակը միայն տեսնելով:

Ուրիշ աղաք ալ փոքր անասուններու մանկական խողերով դբողած էին այն կլոր ձամբուն երկայնքը, որ կ'անցնի աւազանին ասջեւէն, ու Թրինիթէ եկեղեցիին ասջեւէն, և դալարիքին չբջանը ընելէ յետոյ միւսնոյն ձամբուն մէջ կը մանէ: Անդին, անտարբեր սպասուհիներ իրենց անրանի աչքերով օդին կը նայէին, ու մայրեր կը խօսուրոտէին, աչալուրջ հսկելով աղոց վրայ:

Ստնտուներ, երկու քահան հօգի, ծանրախոն երեւոյթով մը ժուռ կուգային, իրենց ետեւէն քաչքրտելով զրահներուն երկայն և շողշողուն ժապաւէնները, իրենց թեւերուն մէջ պրկած՝ ճերմակ բան մը, ժանկակներով սարուրուած: Իսկ աղջնակներ, կարճ շրջազգեստով ու մերկաւորուն, չբջանակի երկու արշաւներու գաղարի միջոցին՝ լուրջ տեսակցութիւններ կ'ունենային իրարու հետ, մինչ հանրային պարտէզին պահապանը՝ կանաչ թիկնոցով, մանուկներու աշխարհին



26142-619-

մէջ կը թափառէր, ճամբան փոխելով շարունակ, որպէս զի չքանդէ հողային աշխատութիւնները, որպէս զի չհոխտէ թափիկները, ու չխանդարէ մարդկային այդ սիրուն թրթուրներուն մըջնային աշխատանքը:

Արեւը կ'անհետանար Սէն-Լազար փողոցի ասանիքներուն ետին, ու իր մեծ և շեղ ճառագայթները կ'արձակէր այդ շարձման ու պծնագործուած ամբարձիկ վրայ: Կասկենիները կը լուսաւորուէին դեղին նշույններով, ու եկեղեցիին բարձր և մեծ դրան ասօլե գանուող երեք չրվէմները արծաթէ հեղուկ մըն էին գոգցու:

Պ. Բարան կը դիտէր փաշիին մէջ կծկուած դուռակը. անոր ամենափոքր շարժումներուն եր հետեւէր խանդաղապանքով, ու չրթուէններուն ծայրովը կարծես համարոյններ կը դրկէր ժորժի, ամէն անգամ որ շարժում մը ընէր ան:

Ու աչքերը բարձրացնելով դէպի զանգաղապան ժամացոյցը, ստուգեց որ հինգ վայրկեան ուշ մնացած էր: Ուստի ռաքի կլաւ, պղտիկին թեւէն բռնեց, անոր հողատած հագուստը թօթուեց, ձեռքերը սրբեց ու դէպի Պլանշ փողոցը բարաւ զայն: Բարան կ'ս.ճառագորէր, կնոջ մէն յետոյ անն վերադարձած չըլլալու համար, ու պղտիկը, որ չէր կրնար հօրը հետեւիլ, ցտակտելով կը յառաջանար:

Ուստի թեւերուն մէջ առաւ ժորժը, ու գնացքը արագացնելով, յազնութենէն սկսաւ հեւալ, դառնվերը բարձրացած ատեն:

Բարան ջրասուն տարեկան մարդ մըն էր, սրդէն իսկ ալիսանն մազերով, քիչ մը խոշոր կազմուածքով, մտահոգ իր լայն փորովը զուարթ երիտասարդի մը, զոր դէպքերը երկչոտ դարձուցած էին:

Բանի մը տարի առաջ ամուսնացած էր մտկա-

մարդ կնոջ մը հետ՝ քնքշորէն սիրուած: Բայց հիմա կինը էր հետ կը վարուէր ամենազօր բանապետի մը բրտութեամբ ու հեղինակութեամբ:

Մանկամարդ կինը անդադար կը կշտամբէր ամուսինը, բաւոր ըրածներուն ու չըրածներուն համար, դառնորէն կը մեղադրէր էրիկը՝ ամենափոքր արարքներուն, սովորութիւններուն, պարզունակ հաճոյքներուն, ճաշակներուն, ընթացքին, շարժուածութեան, մէջքի կլորութեան ու ձայնին հանդարտ շեշտին համար:

Սակայն Բարան կը սիրէր իր կինը, ու կը սիրէր անոր համար որ դուռակ մը անէր անկէ, ժորժ անուն, երեք տարու իր օրաին ամենէն մեծ ուրախութիւնը և ամենէն մեծ հօգը կը ձեւացնէր ան: Համեստ հասառու մը ըլլալով, զորժ չունէր ու քսան հազար Ֆրանքի եկամուտով կ'ապրէր: Իսկ կինը, ատենց դրամօժիտի ամուսնացած, էրկանը անգործութեանը համար կը դայրանար:

Բարան վերջապէս տուն հասաւ, ամուսինին տակալին տատիճանին վրայ դրաւ տղան, իր ճակատը սրբեց ու սկսաւ վեր ելիլ:

Երկրորդ յարկին վրայ, դուռը գտնուէր: Պատու սպասուէի մը որ Բարանը մեծցուցած էր, մէկը այն տիրուէի-սպասուէիներէն, որոնք բնատիքներու բանապետներն են, եկաւ դուռը բանալու: Բարան անկուութեամբ հարցուց.

— Տիկինը վերադարձա՞ւ:

Սպասուէին ցնցելով ուսերը, ըսաւ.

— Պարոնը ե՞րբ տեսած է որ Տիկինը ժամը վեցուկէսին տուն վերադարձած ըլլայ:

Բարան նեղուած շեշտով մը պատասխանեց.

— Աւելի լաւ. ատեն կ'աւնենամ փոխուելու, որովհետեւ չափ քրտնած եմ:

Ապաստուելին զայրագին և արհամարհոտ կարեկցութեամբ մը կը նայէր Բարանին: Ու մտաւայ.

— Կը տեսնեմ որ Պարոնը քրտնաքի մէջ կը լողայ, թերեւս պզտիկը գրկած է, ու այս ամէնը՝ Տիկնոջ սպասելու համար մինչև ժամը եօթուկէս: Հիմա ինձի բան չեն կրնար ըսել թէ ճաշը ժամանակին չեմ պատրաստեր: Ժամը ութին պատրաստ է ճաշս, և եթէ հարկ ըլլայ սպասել, աւելի գէշ, քանի որ խորոված մը այրած ըլլալու չէ:

Բարան կը ձեռացնէր մտին չընել: Ու մրմնջեց.

— Լա՛ւ, լա՛ւ: Ժորժին ձեռքերը լուալու է. աւագէ կոյտեր չինեց: Ես փոխուելու կ'երթամ: Աննեկապանուհիին ապստղէ՛ որ աղէկ մաքրէ պզտիկը:

Ու իր յարկաբաժինը մտաւ Բարան: Ինքզինքը հոն գտնելուն պէս՝ դրան փականքը դրաւ, առանձին, բոլորովին առանձին մտալու համար: Այլ ևս վարժուած էր որ իրեն հետ գէշ ու խիստ վարուէին. ուստի փականքներու պաշտպանութեան տակ միայն ինքզինքը ապահով կը զգար, և նոյնիսկ չէր համարձակեր մտածել, խորհիլ ու ինք իր հետ արամարանել, եթէ երբեք դրան բանալին երկու անգամ չզարձակէր ու ինքզինքը երայխաւորուած չզգար ընդդէմ նայուածքներու և ենթադրութիւններու: Աթոռի մը վրայ կ'ըսէր ըլլալով՝ ճերմակեղէնը փոխելէ առաջ քիչ մը հանգչելու համար, խորհեցաւ թէ Ժիւլի նոր վտանգ մը կը դատարար տան մէջ: Բարան կ'ատէր կիներ, ակներև էր ատիկա. բայց ամենէն աւելի կ'ատէր իր ընկերը՝ Բոլ Լիմուզէնը, որ հազուադէպ պարագայ, ընտանիքին մտերիմ բարեկամը մնացած էր, ամուրիի կեանքին անբաժանելի ընկերը

ըլլալէ յետոյ: Լիմուզէն հաշտարարի դեր կը կատարէր ամուսնին ու կնոջը՝ Հանրիէթի միջև, ու դարձեալ Լիմուզէնն էր որ ուժգնօրէն և նոյն իսկ խստօրէն կը պաշտպանէր Բարանը՝ ընդդէմ տարապարտ մեղադրանքներու, նեղացուցիչ վէճերու և կեանքի ամենօրեայ նեղութիւններու:

Բայց վեց ամիսէ ի վեր, Ժիւլի ինքզինքին կը թայլատրէր թշնամական դիտողութիւններ ու դատումներ ընելու իր արքունիի մասին: Ամէն ատեն դատաստան մը կ'ընէր արքունիին նկատմամբ, և որը քսան անգամ կը յայտարարէր. «Եթէ ես Պարանին տեղը ըլլայի, բնաւ չպիտի ձգէի որ քիթէս բանելով խաղցնեն զիս: Ինչ որ է, ինչ որ է... ամէն մարդ մէյմէկ բնաւ որութիւն ունի»:

Օրին մէկը, Ժիւլի անպատկառ վարմունք մը ունեցած էր Հանրիէթի հանդէպ. այս վերջինը, իրիկուան, ամուսնին ըսած էր. «Գիտցած եղի՛ր որ այդ լիրտածը պիտի վնասեմ, եթէ անգամ մըն ալ ծանր խօսք մը հանէ բերնէն»: Սակայն Հանրիէթ, որ բանէ մը չէր վախնար, կարծես կը զոգար այդ պտառ. սպասուելին առջև: Ու Բարան կնոջ մեղմ ընթացքը կը վերագրէր այն համարումին զոր ունէր, զինքը մեծցուցած և մօրը տղերքը փակած սպասուելին նկատմամբ:

Բայց այդ վիճակը չէր կրնար այսպէս շարունակուիլ մինչև վերջը, ու Բարան կը սոսկար, խորհելով թէ ինչ կրնար պատահիլ: Ինչ պիտի ընէր ուրեմն: Ժիւլին ճամբելու որոշումը այնքան սուսկալի կը թուէր իրեն որ չէր համարձակեր այդ մտածումին վրայ կանգ առնել: Նոյնպէս անկարելի էր Ժիւլիին իրաւունք տալ ընդդէմ իր կնոջ: Ու ամիս մը չանցած,

անհանդուրժելի կացութիւն մը պիտի ասեղծուէր երկուքին միջև :

Բարան նստած կը մնար, թեւերը կախերեր, ու տարտամօրէն կ'որհնէր տմէն ինչ իրարու հետ հաշտեցի՛ ելու միջոցները, բայց բան մը չէր կրնար գտնել : Ու մըմնջեց . « Բարեբախտաբար, ժօրժը կայ... Եթէ տն ալ չըլլար, շատ դժբախտ պիտի ըլլայի » :

Յետոյ մտածեց իրմուզէնի խորհուրդ հարցնել, ու որոշում տուաւ այդ մասին . բայց իսկոյն յիշեց իր սպասուելիքն և բարեկամին միջև ծագած հակասելութիւնը, ու վախճաւ որ բարեկամը խորհուրդ կուտայ ճամբելու Ժիւլիին . այսպէ՛ս՝ դարձեալ թաղուած մնաց իր անձկութիւններուն եւ անստուգութիւններուն մէջ :

Պատի ժամացոյցը եօթը զարկաւ : Ընդոտ շարժում մը ըրաւ : Ժամը եօթն էր, ու տակաւին փոխած չէր ձերմակիդէնը : Շլմորած ու շնչասպաս, սկսաւ հանուիլ, լուսադուեցաւ, ձերմակ շապիկ մը անցուց կոնսակը, ու տծապարանջով հագուեցաւ, որպէս թէ մօտակայ սենեակի մը մէջ իրեն սպասէին չափազանց կարեւոր զէպքի մը համար : Յետոյ Բարան սրահ մտաւ, ինքզինքը երջանիկ զգալով որ այլ ևս վախնալիք բան չունէր :

Ակնարկ մը ձգեց լրագրին վրայ, փողօրը նայեցաւ, ու դեաց բաղմեցաւ Նտտրանին վրայ . բայց դուռ մը բացուեցաւ ու աղան ներս մտաւ՝ մաքրուած, սանտրուած ու ժպտաւ : Բարան թեւերուն մէջ առաւ որ դրովագին համբուրեց զաւակը : Նսխ ժօրժի մաղիքէն համբուրեց, յետոյ աչքերէն, աչտերէն, բերնէն ու ձեռքերէն : Ապա, վեր ջատքեցուց, մինչև ձեղունը բարձրացնելով, գտտակներուն ծայրին վրայ : Յետոյ նստաւ, այդ ճիգէն յոգնած, ու ժօրժը մէկ ծունկին վրայ առնելով, զտան, տան՝ ըրաւ :

Մանուկը կը խնդար հրացած, թեւերը կը շարժէր, համայքի ճիչեր կ'արձակէր, ու հայրն այ կը ծիծաղէր եւ կը ճչար գոհութեամբ, խոշոր փօրը ճօճելով ու պղտիկէն աւելի զուարճանալով :

Բարան գաւազը կը սիրէր թողլ, համակերպած ու ընկճուած մարդու բարի սրտովը : Ան կը սիրէր գաւակը, խելայեղ խոյանքներով, բունն ու մեծ զգուանքներով, իր մէջ թաքնուած անօթապարտ բովանդակ գորովով, որ չէր կրցած դուրս գալ . տարածուիլ նոյն իսկ ամուսնութեան առաջին ժամերուն մէջ, քանի որ կինը տնդգայ ու վերապան գտնուած էր միշտ :

Ժիւլի դրան վրայ երեւցաւ, զալկադէմ, աչքերը բացաւ, ու զայրոյթէն զողորջուն ձայնով մը գոչեց .
— Պարտ'ն, ժամը եօթուկէսն է :

Բարան մտանոգ և համակերպած ակնարկ մը ձգեց պատի ժամացոյցին վրայ, ու մըմնջեց .
— Արդարեւ, ժամը եօթուկէսն է :

— Ճաշ սպասրաստ է եիմա :
Բարան տեսնելով որ փոթորիկը պիտի պայթի, ջանաց հեռոյցնել զայն, ըսելով .
— Բայց առն վերադարձած պահուս դուն չեի՛ր լսողը թէ ժամը ութին պատրաստ պիտի ըլլայ :

— Ժամը ութն... Ապահովաբար, առանց մտածելու կը խօսիք : Հիմա ալ ժամը ութին պիտի ճաչ պղտիկը : Ըսելու ձև մըն է, երբ քիչ մը ասաջ այդպէս խօսեցայ : Բայց աղուն ստամոքսը պիտի աւրուի, երբ ժամը ութին ճաչէ : Օհ, ինչ պիտի ըլլար, եթէ մօրը ձեռքը մնացած ըլլար : Զուկին վրայ նայած չունի : Ան խօսինք անօր վրայ, աստանկ մայր կ'ըլլա՛յ : Մարդուն սիրտը կը խշխշայ, աստանկ մայրեր տեսնելով :

Բարան, անձկութենէ սարսուռն, զգաց որ պէտք էր կանեցնել այդ սպառնական վէճը:

— Ժիւլի, ջեղի թոյլ չեմ տար որ այդ լեզուով խօսիս Կիրակոսի դրայ: Կ'իմանաս, այնպէս չէ՛. ասկէ ետքն ալ մի՛ մոռնար ըսածս:

Պատու սպասուհին գործանքէն շնչահեղձ, ետին դարձաւ ու դուրս ելաւ, դուրը այնքան ուժգնօրէն քոցելով որ ջանքն ըտրար բիւրեղներ, հնչեղին: Սրտին լուռ օդին մէջ, քանի՛ մը բոպէ թեւանց աներեւոյթ ըստմանքու թեթեւ ու տարտամ դանդաղանարութեան պէս ձայն մը:

Ժօրթ, նախ դարձացած, ձեռքերը իրարու զարկաւ հրճեալքով, ու այտերը ուռեցնելով, խոշոր քպուժ մը արձակեց ամբողջ ուժովը, դրան աղմուկին նմանցնելու համար:

Ասոր վրայ, հայր: պատմութիւններ ըրաւ. բայց մտադրանք ըլլալուն՝ պատմութեան թերը կը կորսնցընէր ամէն վարկեան, ու փոքրիկը՝ ապրած՝ աչքերը խաչոր կը բանար, բան մը չհասկնալուն:

Բարան աչքերը չէր բռնէր ժամացոյցին: Իրեն այնպէս կը թուէր որ սլօքին յառաջանալը կը տեսնէր: Ան կ'ուզէր ժամը կանեցնել, ժամանակը անշարժութեան դատապարտել մինչեւ կնոջ վերադարձը: Հանքիկիկ գէմ վշտացած չէր՝ ուշացած ըլլալուն համար, ալ կը վախնար կնոջմէն, Ժիւլիէն և այն ամէն բաներէն որոնք կրնային պատանդի: Տառք վայրկեան ևս, և անս անգարմանէի աղետ մը առաջ պիտի գար, բացատրութիւններու և բռնն վէճերու մէջ: Մաքին առջեւ կը բերէր կոպեր, պոռչառքները, զնորակներու պէս օդը ձեզըդ նախաախնքները, դէմ առ դէմ անդամ երկու կիները որոնք իրարու աչքին խօրը կը նա-

յին ու վերաւորիչ խօսքեր կ'ուզէին իրարու. այս միակ մտածումէն ազդուած սիրտը կը սրտփէր, բերանը կը չարնար՝ իբր թէ արեւուն աակ քալած ըլլար, ու ծուէնի մը պէս կակուղ կը դառնար, այնքան կակուղ որ այլեւս ուժ չունէր զաւակը վերցնելու. և ծունկին վրայ ցատքեցնելու:

Ժամը ութը հնչեց, դուրը բացուեցաւ նորէն, ու Ժիւլի երեւցաւ: Զայրացած երեւոյթ մը չունէր այլևս, բայց իր չարամիտ ու ցուրտ վճռականութիւնը աւելի սուկալի կը դարձնէր զինքը:

— Պարսն, ըսաւ սպասուհին, ձեր մօր ծառայեցի մինչեւ իր կեանքին վերջին օրը, ու ձեզ մեծցուցի ձեր ծնած օրէն մինչեւ այսօր: Կարծեմ, կարելի է ըսել թէ ձեր բնատնիքին հանդէպ անձնուէր զանուեցայ...:

Ժիւլի պատասխանի սպասեց:

Բարան թոթովեց.

— Անշուշտ, իմ ազնիւ Ժիւլիս:

Սպասուհին յարեց.

— Շատ լաւ զիտեք որ ոչ մէկ բան ըրած եմ չահախնդրօրէն, այլ ամէն ինչ ըրած եմ ձեր շահուն համար. ոչ ձեզ խաբան եմ և ոչ ալ ստամ. երբեք չէ՞ք կրցած մեզ սրբել զիս...:

— Անշուշտ, ազնիւ Ժիւլիս:

— Լաւ ուրեմն, Պարսն, այս այնպէս չի կրնար տեսել երկար տանն: Զեղի հանդէպ ունեցած բարեկամութեան սիրտն է որ բան մը չէի ըսեր, անգիտութեան մէջ կը ձգէի ձեզ, բայց չափը անցած է այլևս, ու թագին մէջ ձեր վրայ կը խնդայ ամէն մարդ: Ուղածնիդ կրնաք ընել, բայց ամէն ոք զիտե կղածը, վերջապէս ձեզի ալ ըսելու եմ, թէեւ ատոր մէջ ու է շահ չունենամ: Տիկինը անորոշ առեմներ տուն կը վերադառնայ,

ու անոր ալ պատճառը սա է որ դարչելի բաներ կ'ընէ :
Բարան, շշտած, բան մը չէր հասկնար այդ խօս-
քերէն : Հաղիւ կրցաւ թոթովել :

— Լաէ'... Գիտես որ քեզի արդէլ ամ եմ... :

Ժիւլի անզուսպ վճռակտեմութեամբ մը ընդմիջեց
Բարանին խօսքը :

— Ոչ, Պարոն, հիմա ամէն ինչ ըսելու եմ ձեզի :
Տիկինը շատոնց մեղք դորձած է Պ. Լիմուզէնի հետ :
Ես քսան անգամէն աւելի տեսայ որ դոներուն հոսին
հը համբուրուէին անոնք : Խօսքին յիտակը, եթէ Պ.
Լիմուզէն հարուստ ըլլար՝ Տիկինը Պ. Բարանին հետ
չէր որ պիտի ամուսնանար : Եթէ նրանք Պարոնը յիշէր
թէ ինչպէս տեղի ունեցաւ ամուսնութիւնը, մէկ ծայ-
րէն միւր պիտի հասկնար իրողութիւնը... :

Բարան, գունատ, օտքի ելած էր, հակադիմումով :

— Է-է'... լաէ'... եթէ ոչ... :

Սպասուհին շարունակեց :

— Ոչ, ամէն բան պիտի բռնեմ ձեզի : Տիկինը պա-
րանին հետ ամուսնացած է շահու նկատումով, և ա-
ռաջին օրէն ի վեր խաբար է գինքը : Անոնք նախապէս
իբրոյս հետ համաձայնած էին արդէն : Կը բաւէ խոր-
հիլ, բոստի հասկնարու համար : Տիկինը, Պարոնին հետ
ամուսնացած ըլլալէն զմեզ, անոր կիսմբքը դառնա-
ցարած է և այնքան դառնացուցած որ իմ սիրտս կը
բլբլատէր, երբ կը տեսնէի ասիկա... :

Բարան երկու քայլ յառաջացաւ, բռնեց քները
սեղմած, ու չէօրննալով ուրիշ խօսք գտնել, կրկնեց :

— Լաէ'... լաէ'... :

Պատու սպասուհին չընկրկեցաւ, վճռական երեսոյթ
մը ունէր :

Բայց ժօրթ, նախ շշտած, յետոյ այդ մարն-
չող ճայներէն սարսափած, սկսաւ սուր ճիչեր արձա-
կել : Հօրը ետին կեցած, ու զէմքը կծկուած, բերա-
նաբայ կը ձչար ազան :

Զակին վայնասունը զայրոյթ պատճառեց Բա-
րանի, արիւթնամբ ու կատաղութեամբ լեցուց զայն :
Երկու թեւերը բարձրացուցած՝ Ժիւլիի վրայ վազեց,
երկու ձեռքերով զարնելու պատրաստ, աղաղակելով :
« Ա՛հ, թշուառական, պզտիկին արիւնջ տակնուվրայ
պիտի ընես » :

Բարան արդէն իսկ ձեռք կը դպնէր սպասուհիին,
երբ այս վերջինը աղաղակեց անոր շէրտին :

— Պարոնը կրնայ զիս ձեռել, հակառակ անոր որ
դինքը մեծցուցած ըլլամ, բայց առիկա չի կրնար ար-
գելք մը ըլլալ որ կինը չխաբէ զինքը ու իրը չըլլայ
զաւակը... :

Բարան ապշանար մնաց, թեւերը վար ձգելով,
Ժիւլիի դիմաց խելայեղ կեցած, բան մը չէր հասկնար
ա լեւս :

— Կը բաւէ պզտիկը դիտել, անոր հայրը ճանչնա-
լու համար : Պ. Լիմուզէնի հարազատ նմանութիւնն է :
Բաւ է որ ազուն աչքերը և ճակատը միայն դիտե՛ք :
Կայր մը իսկ չպիտի խաբուէր... :

Եւ ահա, Բարան սպասուհիին ռեսերէն բռնած,
բուրբ սեղմով կը սնցեր զայն ու կը թոթովէր :

— Իժի ծնունդ... Իժի ծնունդ, Դուրս կորսուէ',
Իժի ծնունդ... : Հեռացիր հոսէ, եթէ ոչ կը սպաննեմ
քեզ... : Կորսուէ'... կորսուէ'... :

Յուսակատական շարժումով մը, Բարան ժողովայ
սենեակի մը մէջ նետեց Ժիւլին : Սպասուհին գլուխը-
ցաւ պատրաստ սեղանին վրայ, ուր գաւաթները ին-

հան և կտորեցան. յետոյ ժիւլի սօքի ելլելով իր և տիրոջը միջև քաշեց սեղանը: Մինչ Բարան կը հետապնդէր սպասուհին, այս վերջինը սօսկալի խօսքեր կը լուտար տիրոջը երեսին:

— Եթէ Պարոնը դուրս ելլէ . . . այս իրիկուն . . . ճաշէն յետոյ . . . և ընդհուպ վերադառնայ . . . այն ատեն պիտի տեսնէ . . . որ սաա՛՞՞՞ եմ թէ ոչ . . . Թո՛ղ Պարոնը փորձէ . . . հասկնալու համար:

Ժիւլի խոհանոցին դրան առջև հասած ըլլալով, խոյս տուաւ հոնկէ: Բարան անոր ետեւէն վազեց, սանդուխէն վեր ելաւ ու սպասուհիին սենեակը հասաւ, ուր սպասաժամն էր ժիւլի: Յետոյ դուռը զարնելով, գոչեց.

— Հիմա պիտի հետանաս տունէն:

Սպասուհին դրան ետեւէն պատասխանեց.

— Պարոնը կրնայ վստահ ըլլալ այդ մասին: Ժամ մը յետոյ հոսկէ հետացած պիտի ըլլամ արդէն:

Բարան դանդաղօրէն վար իջաւ սանդուխէն, բազբիցին կտուցած, որպէսզի վար չիյնայ, ու սրան մտաւ, ուր ժօրժ կուլար, գետինը նստած:

Աթոռի մը վրայ կըքեցաւ, ապաւնօր նայուածք մը ուզողով տղուն: Բան մը չէր հասկնար, բան մը չէր գիտեր ալլևս. շքեմ, անբանացած ու խելակորոյս կը զգար ինքզինքը, իբր թէ գլխուն վրայ ինկած ըլլար. հազիւ կը յիշէր սպասուհիին քստմնելի խօսքերը: Յետոյ իր բանականութիւնը տակաւ հանդարտեցաւ ու պայծառացաւ պղտորած ջուրի մը պէս, մինչ ահռելի յայտնութիւնը կը սկսէր ազդեցութիւն գործել սրտին վրայ:

Ժիւլի այնքան բացօթյապէս, այնքան ուժգնօրէն, այնքան ինքնավստահութեամբ և այնքան անկեղծօրէն

խօսած էր որ Բարոն չտարակուսեցաւ սպասուհիին բարեմտութեան վրայ, բայց յամառօրէն կը տարահուսէր ժիւլիի յատակատեսութեան մասին: Սպասուհին կրքնար սխալած, կուրացած ըլլալ, իր հանդէպ ունեցած անձնութեանն ու Հանրիէթի նկատմամբ անզրտակից ատելութենէ մը մղուած: Ուստի Բարոն կը ջանաւ կասկածը փարատել ու համոզել ինքզինքը, սակայն հազարամէկ փոքր իլոզութիւններ կ'արթնային յիշողութեան մէջ, ինչպէս կ'ընծր խօսքերը, Լիմուզէնի նայուածքները, աչքի չզարնեղ և աննշան շատ մը բաներ՝ գրեթէ աննշմար մնացած, ուչ ատեն կատարուած պտոյտներ, երկուքին բացակայութիւնը մշտամանակ, և նոյնիսկ շարժուածները՝ գրեթէ աննշան այլ ատրօրինակ, դոր Բարան չէր կրցած տեսնել, հասկնալ: Բայց հիմա չափազանց կարեւորութիւն կ'ընծայէր այդ բոլորին, ու առնչութիւն մը կը տեսնէր անանց միջև: Նշանախօսութեանն ի վեր պատահած բոլոր եղելութիւնները յանկարծ կը ցցուէին անձկութեանն զրգրուած չէշողութեան մէջ: Ա.կէն ինչ կը դանէր հոն. տարօրինակ ձայնելեղներ, կասկածելի դիրքեր: Հանդարտիկ և բարի մարդու իր խնդճուկ միտքը, տարակոյսով չարչրուած, հիմա իբր սառեղութիւններ գոյց կուտար այն բոլորը, որ կասկած միայն կրնար ըլլալ ասկաւին:

Բարոն իր ամուսնութեան հինգ տարիներուն մէջ պրպտուսներ կ'ընէր կատաղի յամառութեամբ մը, ջանալով ամէն ամսուան ու ամէն օրուան մէջ բան մը գանել: Պիճակի մը խայթօցին պէս, սիրտէն կը խայթէին բոլոր այն վրդովիչ բաները դօր երեսան կը հանէր:

Ժօրժով չէր զբաղեր այլևս, որ հիմա լուռ կը

մնար, ետին, գորգին վրայ: Բայց մանուկը տեսնելով
որ իրմով զբաղող չկար, սկսեալ արտասուել նորէն:

Հայրը խայտաշաւ, թեւերուն մէջ առաւ տղան ու
համբայրներով ծածկեց զուրիւր: Չաւակը իրեն կը մնար
գէթ: Ի՞նչ փոյթ մնացեալը: Ժօրժը բռնած, կը սեղմէր,
բերանը անոր խարտեալ մազերուն մէջ մխրձած, սփփ
ուած, մխիթարուած: Ու կը թթթովէր. «Ժօրժ... Իմ
անուշիկ ժօրժս, իմ նոնոշիկ ժօրժս...: Բայց յան-
կարծ ժիւլիի խօսքը յիշեց...: Այո՛, ան ըսած էր որ
Լիմուզէնի գաւախն է ժօրժ...: Օ՛հ, անկարելի բան
էր առ. ո՛չ, չէր կրնար հաւատալ այդ բանին, և նոյն
խիւ տարակուսիլ մէկ նրկվայրկեան: Ասիկա ալ մէկն էր
այն նոզկալի անուանարկութիւններէն, որոնք ծնունդ
կ'առնեն սպասուհիներու դարչելի հոգիներուն մէջ: Ու
Բարան կը կրկնէր. «Ժօրժ... իմ անուշիկ ժօրժս»:
Տղան զաղբեցուցած էր լացը, զգուանքներէն ազդուած:

Բարան կը զգար որ մանուկին փռքը կուրծքին
ջերմութիւնը հազուստներուն մէջէն կը թափանցէր իր
կուրծքին մէջ: Այդ ջերմութիւնը սիրով, արիւթեամբ
և բերկրութեամբ կը տոգորէր զինքը. մանկական այդ
քաղցր ստաբութիւնը կը զգուէր, կը զօրացնէր ու կը
փրկէր զինքը:

Ուտի, Բարան իրմէ քիչ մը հեռացուց այդ սի-
րունիկ ու դանդաղներ զուրիւր, խանդաղաբանքով զի-
տելու համար դայն: Անյագ ու խելայեղ նայուածքներ
կ'ուղղէր տղուն, արբոյրութեան մտածուած, միշտ կըրկ-
նելով սա՛ խօսքը. «Օ՛հ, իմ անուշիկ... անուշիկ
ժօրժս...»:

Ու յանկարծ խորհեցաւ. «Ի՞նչ էթէ Լիմուզէնի
մանի... ստկա՛յն...»:

Տարօրինակ, վայրագ բան մը առաջ եկաւ իր մէջ:

ցաւագին, դառնակսկիծ ու բուռն զգայութիւն մը ամ-
բողջ մարմնին, և ամբողջ անդամներուն մէջ, որպէս
թէ սակորները սառ կտրած ըլլային յանկարծ: Օ՛հ,
եթէ Լիմուզէնի նմանէր տղան... Ու Բարան կը շարու-
նակէր ժօրժի նայիլ, որ կը խնդար հիմտ: Սեւայեղ,
պղտոր, դաժան սչքերով կը նայէր ժօրժի: Ան կը
ձգնէր տղուն ճակատին, քթին, բերանին ու այտերուն
մէջ նմանութիւն մը գտնել Լիմուզէնի ճակատին,
քթին, բերանին ու այտերուն հետ:

Մտածուար դարձած էր խելադարի մը պէս, ու
զաւկին դէմքը կ'ալլափսխուէր իր նայուածքին տակ,
ալլանդակ երեւոյթներ, անճշմարտանման նմանութիւն-
ներ սաանալով:

Ժիւլի ըսած էր. «Կոյր մը իսկ չպիտի խաբուէր»:
Ուրեմն մտահար ու անժխտելի բան մը կար: Բայց ի՞նչ:
Ճակած ար: Այո՛, գուցէ: Սակայն, Լիմուզէն աւելի
նեղ ճակատ մը ունէր: Ուրեմն բերանը, Բայց Լիմու-
զէնի դէմքը մօրուքով ծածկուած էր: Ի՞նչպէս կարելի
էր իրարու հետ բաղադատել տղուն լերկ թուշը այդ
մարդուն մազոտ թուշին հետ, ու նմանութիւնները
որոնել:


Բարան կը խորհէր. «Բան մը չեմ տեսներ այլ ևս.
չառ վրդոված եմ. հիմա ոչ մէկ բան կրնամ երեւան
հանել... պէտք է սպասել. վաղը տոտու, անկողնէն
ելած պահուս՝ լաւ մը դիտելու է»:

Յետոյ սա մտածուածը ունեցաւ. «Բայց եթէ ինձի
նմանի, փրկուած, փրկուած պիտի ըլլամ»:

Ու երկու մեծ քայլերով սրահին մէջտեղէն ան-
ցաւ, հայելին մէջ իր զաւկին դէմքը և իր դէմքը
քովէ քով զննելու համար:

Ժօրժը թեւին վրայ նստեցուցած էր, որպէս զի

26149-61



իրենց դէմքերը շատ մօտիկ դանուէին իրարու. յետոյ սկսաւ բարձրաձայն խօսիլ. բոլորովին մաւաճաւար դարձած. «Այո՛... միեւնոյն քիթը ունինք... միեւնոյն քիթը... գուցէ... բոլորովին վառած չեմ... ու միևնոյն նայուածքը... Բայց ո՛չ, կապոյտ աչքեր ունի ան... Ուրեմն... ո՛չ աէր Աստուած... աէր Աստուած խելքիս պիտի գայ հիմա... Զեմ ուղեր տըլես տեսնել... Պիտի խննթենամ...»:

Բարան հայելիէն հեռու փախաւ, սրտին միւս ծայրը, թիկնաթոսի մը վրայ ինկաւ, տղան ուրիշ թիկնաթոսի մը վրայ դրաւ, ու սկսաւ արաատուել: Յուսահատական հեծկատուքներով կուլար: Ժօրժ, հօրը հեծեծանքէն շմտրած, սկսաւ ճշալ:

Փողոցի դրան դանդաղը հնչեց: Բարան վեր ցատքեց, գնդակէ մը վիրաւորուած կարծես, ու ըսաւ. «Ահա կուգայ ան... Ի՞նչ պիտի ընեմ հիմա...»: Ու գնաց փակուեցաւ սենեակին մէջ, դէթ աչքերը սրբելու չափ ատեն ունենալու համար: Բայց քանի մը երկվայրկեան յետոյ՝ գանդակի նոր հնչիւն մը սարսուռ պատճառեց իրեն. յիշեց որ ժիւլի մեկնած էր ատենէն. առանց իմաց տալու սենեկապանուհիին: Ուրեմն դուռը բացող չկա՞ր: Ի՞նչ ընելու էր: Գնաց բացաւ դուռը:

Եւ ահա յանկարծ, քաջ ու վճռական կը զգար ինքզինքը, պատրաստ՝ կեղծելու և պայքարելու: Ահռելի ցնցոլմը քանի մը վայրկեանի մէջ խելամուտ դարձուցած էր զինքը: Մնաց որ, ամէն ինչ հասկնալ կ'ուզէր, երկչոտ մարդու մը մօլեղնութեամբ ու հեղահամբօյր անձի մը առկունութեամբ, որ զայրացած է:

Կը զողար սակայն: Վախէ՞ն: Այո՛...: Թերեւս կը վախնար կնոջմէն. ո՞վ կրնայ ըսել թէ յանդգնութիւնը երբեմն իր մէջ արքան վատութիւն կը բովանդակէ, երբ մղուի այդ բանին:

Իրան ետին, ուր հասած էր գաղտագողի, Բարան կանգ առաւ, մօիկ ընելու համար: Սիրտը շատ ուժգին կը արոփէր. կուրծքին մէջ խուլ ու մեծ հարուածներ առաջ բերող այդ արօփիւնը միայն կը լսէր, ինչպէս նաև ժօրժի սուր ձայնը, որ միշտ կը ճշարօրանէր մէջ:

Յանկարծ, գլխուն վրայ գնդացող գանդակին ձայնը պայթումի մը պէս ցնցեց Բարանը, այն ատեն ըրանեց փականքը, ու հեւասպառ, դեղեւուն, բանալին դարձուց և դուռը քաշեց:

Կինը և Ղիմուզէն իր դիմաց կանգնած էին սանդուխին վրայ:

Հանրիէթ ապուլութեամբ ըսաւ, ուր քիչ մը զայրոյթ ալ կար.

— Հիմա ալ դ՞ուր բանալու ելեր ես: Ո՞ւր է ժիւլիւն:

Բարանի կեղորդը սեղմուած, ու շնչօրութիւնը արագացած էր. ան կը ջանար պատասխանել, սակայն չէր կրնար բառ մը արտաբերել:

Կինը յարեց.

— Համբ գարձե՞ր ես: Բեղի կը հարցնեմ թէ ո՞ւր է ժիւլի:

— Ան... ան... ձգեց գնաց, կակաղեց Բարան:

Հանրիէթ կը սկսէր բարկանալ.

— Ի՞նչ, ձգեց գնաց: Ո՞ւր: Ինչո՞ւ համար:

Բարան տակաւ իր պագարիւնը կը գտնէր, ու կը զգար որ իր մէջ կը ծնէր սուր առելութիւն մը այդ անպատկառ կնոջ դէմ, որ իր առջեւ կանգնած էր:

— Այո՛, միեւնոյն ընդմիշտ հեռացաւ ան... վաճառեցի զայն...:

— վնասեցի՞ր... Ժիւլի՞ն... : Բայց յիմար ես դուն... :
— Այո՛ , վնասեցի , որովհետեւ լիբր խօսքեր ըրաւ
... ու խոշտանդեց պզտիկը :

— Ժիւլի՞ն :
— Այո՛ ... Ժիւլին :
— Ի՞նչ լիբր խօսքեր ըրաւ :
— Բեզի դէմ :
— Ինձի՞ դէմ :
— Այո՛ ... որովհետեւ իր կերակուրը արած էր ,
ու դուն կ'ուշանայիր :

— Այդպէ՞ս ըսաւ ... :
— Անհաճոյ խօսքեր ըրաւ քեզի դէմ ... զոր
պարտէի չլսել ... զոր չէի կրնար մտիկ ընել ... :
— Ի՞նչ խօսք :
— Անօգուտ է կրկնելը :
— Կ'ուզեմ գիտնալ :

— Ժիւլի ըսաւ որ ինձի պէս մարդու մը համար
դժբախտութիւն է ամուսնանալ քեզի պէս անճշդապահ ,
անկանոն , անխնամ կնոջ մը հետ , որ դէշ տանտի-
բուհի , գէշ մայր և գէշ ամուսին է ... :

Մանկամարդ կինը նախասենեակ մտած էր Լիմու-
զէնի հետ , որ բառ մը չէր հաներ բերանէն , այդ անըս-
պասելի կացութեան հանդէպ : Հանրիէթ դուռը գոցեց
յանկարծ , վերարկուն աթոռի մը վրայ նետեց , ու դէպք
ամուսինը յառաջանալով , զայրագին թօթովեց .

— Ի՞նչ իրա՞ւ կ'ըսես ... թէ ես ...
Բարան չափազանց զուճատ , հանդարտօրէն պա-
տասխանեց .

— Բոն մը չեմ ըսեր , սիրելի բարեկամուհիս .
Ժիւլիի խօսքերը կը կրկնեմ միայն , քանի որ ուզեցիր

իմանալ . քեզի գիտել կուտամ որ ճիշդ այդ խօսքերուն
համար է որ տունէն վնասեցի զայն :

Հանրիէթ բուռն փափագ մը կը զգար , ամուսին
մօրուքը ու այսերը բզբտելու եղունգնեցողը : Անոր
ձայնին , շեշտին , վարուելակերպին մէջ կը զգացուէր
ընդվզումը , բայց ան չէր կրնար ու է պատասխան տալ .
Հանրիէթ կը ջանար յարձակողականը վերսկսիլ ուղղակի
ու վերաւորիչ խօսքով մը :

— Ըձեցի՞ր , հարցուց Հանրիէթ :
— Ոչ , սպասեցի :

Մանկամարդ կինը անհամբերութեամբ ցնցելով ու-
սերը , յարեց .

— Տիմարութիւն է ժամը եօթուկէսէն յետոյ սպա-
սել : Հասկնալու էիր թէ արդէիչ պատճառ մը կար ,
թէ գործեր ու զնումներ ունէի . ընելիք :

Յետոյ Հանրիէթ յանկարծ պէտք զգաց բացառե-
լու իր ժամանակին դործածութիւնը , ու հակիրճ ,
խրթիտ խօսքերով պատմեց թէ հարկ եղած էր հեռու-
ները , շատ հեռուները , Բէն փողոց երթալ , կարասի
դնելու համար , և ժամը եօթուկէսին՝ Լիմուզէնի հանդի-
պած էր Պուլվար Սէն Ժէրմէն : Այն ատեն Լիմուզէնի
թիւր խնդրած էր , ճաշաբան մը մտնելու և կտոր մը
բան ուտելու համար , քանի որ չէր համարձակած ա-
ռանձին մտնել հոն , հակառակ անօթութենէ մարելուն :
Անա թէ ի՞նչպէս ճաշած էր Լիմուզէնի հետ , եթէ եր-
բեք կարելի է ճաշ համարել ատիկա . արգանակ մը
և կէս վտռեակ մը միայն կերած էին , որովհետեւ կ'ա-
ճապարէին տուն վերադառնալու :

Բարան սա պատասխանը տուաւ միայն .

— Լաւ ըրեր ես , Չեմ մեղադրեր քեզ :
Լիմուզէն , որ մինչև այն ատեն լուռ մնացած էր ,

Հանրիէթի ետին պահուըտած գրեթէ, մօտեցաւ ու ձեռքը երկարեց Բարանի, մըմնջելով.

— Ի՞նչպէս ես, լաւ ե՞ս:

Բարան գոնեց իրեն կարկանուած ձեռքը ու թոյլ կերպով սեղմեց ըտելով.

— Այո՛, շատ լաւ:

Բայց մանկամարդ կ'նջ ու շաղթու թիւնը գրաւած էր ամուսնին վերջին պարբերութեան մէջ գանուող խօսք մը:

— Ինչո՞ւ մեղադրանքի խօսքեր կ'ընես, հարցուց Հանրիէթ... Կարծես թէ մտադրութիւն մը ունիս:

Բարան ինքնարդարացման դիմեց:

— Բնաւ երբեք: Պարզապէս ըսել ուզեցի թէ յապաղումիդ համար չէի մտանդուած, ու ոճիր մըն ալ չէի համարեր այդ բանը:

Մանկամարդ կ'ինը սկսաւ հպարտօրէն խօսիլ, կռուի պարտուակ մը վնասելով.

— Ի՞մ յապաղումիս համար... Կարծես թէ առտուան ժամը մէկն է, ու դուքսը կ'անցնեմ գիշերը:

— Բայց ո՛չ, սիրելի բարեկամուհիս: «Յապաղում» ըսի, որովհետեւ ուրիշ բան չկար: Ժամը վեցուկէսին պիտի դառնայիր, մինչ ժամը ութուկէսն է հիմա: Յապաղում է ասիկա, շատ լաւ կը հասկնամ եղածը. նոյն իսկ... դուրմանք չեմ յայտնեմ... Բայց դժուար է ուրիշ բան գործածել:

— Այդ բարը անանկ մը կ'արտասանես որ իբր թէ դուքսը անցուցած ըլլամ գիշերը...:

— Բայց ոչ... բայց ոչ...:

Մանկամարդ կ'ինը հասկնալով որ ամուսինը միշտ տեղի պիտի տար իրեն, կը խորհէր իր սենեակը վե-

րտադանալ, երբ նշմարեց որ ժօրժ կը ճչար միշտ: Այն ատեն յուզուած դէմքով մը հարցուց.

— Ի՞նչ ունի պատիկը:

— Քեզի բոխ որ ժիւլի քիչ մը խոշտանդեց զայն:

— Լկրտածը ի՞նչ ըրաւ աղուն:

— Օ՛հ, ոչինչ: Հրեց, ու տղան վար ինկաւ:

Հանրիէթ ուղեց անունի զաւակը, ու դէպի ճաշարան խոյացաւ. յետոյ կանգ առաւ սեղանին առջեւ, ուր գինին թափած էր, շիշեր ու գաւաթներ կտաբած և աղամաններ տապալած էին:

— Ի՞նչ է այս աւերումը, հարցուց Հանրիէթ:

— Ժիւլին է որ...:

Բայց մանկամարդ կ'ինը կատաղօրէն ընդմիջելով Բարանի խօսքը, լարեց.

— Ալ չափը անցուց: Անպատկառ կը յորշորջէ զիս, աղաս կը ծեծէ, սեղանին սպասները կը կտորէ, տունս տակնուվրայ կ'ընէ, ու այս ամէնը շատ բնական կը թուի քեզի:

— Բայց ոչ... քանի որ վոնանցի ժիւլին:

— Ծիտակը... մեծ գործ տեսեր ես վոնանելով... Զերբեկալ տալու էիր զայն: Ոստիկանութեան քօմիսէրը կը կանչեն ասանկ պարագաներու մէջ:

— Բայց... սիրելի բարեկամուհիս... չէի կրնար այդ բանը ընել... քանի որ ու է պատճառ չկար...: Ծիտակը, շատ դժուար պիտի ըլլար ասիկա...:

Հանրիէթ աննուն արհամարհանքով մը ցնցեց ուսերը, ու ըսաւ.

— Ողորմելի, անշահ մարդ մըն ես, կամքէ, հաստատամտութենէ ու կորովէ զուրկ: Ո՞վ գիտէ, ժիւլիդ ի՞նչ ծանր խօսքեր ուղղեց քեզի որ վճռեցիր ար-

տաքսել զայն : Շատ կ'ուղէի որ մէկ վայրկեան հոս գտնուէի :

Սրահին դուռը բանալով՝ մանկամարդ կինը ժօրժի վրայ խոյացաւ , ու գրկին մէջ սեղմելով համարեց զաւակը . «Ժօրժիկ , ի՞նչ ունիս , ձագուկս , նոնոյիկս , գառնուկս» :

Ժօրժ լսեց , մօրը զգուանքներուն վրայ : Հանրիէթ կրկնեց .

— Ի՞նչ ունիս :

Պզտիկը սապէս պատասխանեց , չլմորած աղու իր աչքերովը լաւ տեսած չըլլալուն .

— Ժիւլի ծեծ քաշեց հայրիկին :

Հանրիէթ ամուսնին կողմը դարձաւ , սկզբն ապշահար : Յետոյ նայուածքին մէջ նշմարուեցաւ ծիծաղելու խոր փափագ մը , որ սարսուռի մը պէս անցաւ նուրբ յաեքրուն վրայէն , չրթունքը վեր առաւ , ունդերը կծկեց , ու ի վերջոյ բերնէն ժայթքեց ուրախութեան պայծառ հրթիռի մը պէս , զուարթութեան ջըրվէժի մը հանգոյն , թաչունի գեղգեղանքի մը նման հընչուն ու կենսունակ : Մանկամարդ կինը կը բացաղանչէր չարածնի ճիչերով , որոնք սպիտակաթոյր ակոսներուն մէջէն կ'անցնէին , ու խայթուածքներու պէս՝ ցաւ կը պատճառէին Բարանի . «Հա՛ . . . հա՛ . . . հա՛ . . . Ժիւլի քեզ ծե . . . ծե . . . ծեծեց . . . հա՛ . . . հա՛ . . . հա՛ . . . շատ զարմանալի է . . . շատ զարմանալի է . . . : Կըլըսէ՛ք , Լիմուզէն : Ժիւլի ծեծեր է զայն . . . ծեծեր . . . : Ժիւլի ծեծեր է ամուսինս . . . : Հա՛ . . . հա՛ . . . հա՛ . . . Ի՞նչ զարմանալի բան . . . :

Բարան կը կապաղէր .

— Բայց ո՛չ . . . բայց ո՛չ . . . այդպէս չէ . . . այդպէս չէ . . . : Ընդհակառակը՝ ես ճաշարահ հրեցի Ժիւլ

ին՝ ու այնքան ուժով որ տակնուրայ ըրաւ սեղանը : Տղան աղէկ չէ տեսեր : Ես ծեծեցի՛ Ժիւլին :

Հանրիէթ կ'ըսէր աղուն .

— Բայց խօսքդ կրկնէ՛ , գառնուկս : Ժիւլի՛ ծեծեց հայրիկը :

— Այո՛ , Ժիւլի , պատասխանեց աղակը :

Յետոյ Հանրիէթ ուրիշ նիւթի մը անցնելով , յարեց .

— Բայց այս աղան բան չէ կերեր : Չճաշեցի՛ր , սիրելիս :

— Ոչ , մայրիկ :

Այն ատեն , մանկամարդ կինը ետին դարձաւ զայրացած , ու ամուսնին երեսին դօշեց .

— Բայց դուն խենթ ես , կատարեալ խենթ : Ժամը ութուկէն է , ու ժօրժ տակաւին չէ ճաշած :

Բարան ինքզինքը արդարացուց , այդ բանավէճին ու բացատրութեան մէջ մոլորած , իր կեանքի փլուզումին տակ ջախջախուած :

— Բայց քեզի կը սպասէինք , սիրելի բարեկամուհիս : Չէի ուզեր ճաշել առանց քեզի : Եւ որովհետեւ ամէն օր ուշ կը մնաս , այնպէս կը խորհէի որ ընդհուպ պիտի զատ :

Հանրիէթ թիկնաթռուի մը մէջ նետեց գլխարկը , զոր գլխէն չէր հանած մինչև այն ատեն , ու ջրազրկու ձայնով մը ըսաւ .

— Ստուգիւ , անտանելի բան է դորձ ունենալ այնպիսի մարդոց հետ , որոնք բան մը չեն հասկնար , ոչինչ կը կոտահեն , ու իրենք իրենց գլխուն բան մը չեն կրնար ընել : Ըսել է , եթէ կէս դիչերուն դառնայի , աղան ճաշած չպիտի ըլլար : Չլի՛ր կրնար խորհիլ որ ժամը

նօթուկէսը անցնելէ յետոյ արգելք մը, յապաղում մը, խօշորհոտ մը անաջ եկած էր . . . :

Բարան կը դողար, զգալով որ զայրոյթի կը մտանուէր. բայց Լիմուզէն միջամտեց, ու մանկամարդ կնոջ դառնալով ըսաւ .

— Բաւորովին անիրաւ էք, սիրելի բարեկամուհիս : Բարան չէր կրնար գուշակել թէ այսքան ուշ պիտի դառնայիք, ինչ որ չի պատահիր բնաւ : Ուրեմն ի՞նչ պէտ է՞ ուղէք որ գործին մէջէն դուրս ելլէր ինքնիրեն : Բայց Հանրիէթ զայրացկոտ շնչաով մը պատասխանեց .

— Բայց պէտք է իր գործերը անենէ, որովհետեւ չպիտի օգնեմ այլևս : Գլխուն ճարը թո՛ղ նայի :

Ու մանկամարդ կինը յանկարծ իր սենեակը մտաւ, մոռնալով որ դաւաճել անօթի էր :

Լիմուզէն ամէն ճիգ թափեց, իր բարեկամին օգնութեան հասնելու համար : Հաւաքեց ու վերցուց կտորած չիշերը, որոնք սեղանին վրայ տարածուած էին, սպասները դրաւ աւ մեծ օտքեր ունեցող փոքր թիկնաթոռին վրայ նստեցուց աղան, մինչ Բարան կը փնտռէր սենեկապանուհին, ճաշը բերել սալու համար :

Սենեկապանուհին ներս մտաւ ապշահար, քանի որ բան մը չէր իմացած ժօրժի սենեակին մէջ աշխատած պահուն : Ան սեղան բերաւ սպուր, այրած «ծիկօ» մը և բաթթէսի խիւսակ :

Բարան իր զաւկին մօտ նստաւ՝ միտքը անձկութեան մատնուած, և բանականութիւնը ցնցուած՝ այդ օգէտին մէջ : Պզտիկին կերակուր կը կերցնէր, ինք ալ ուտելու փորձ կ'ընէր, միտք կը կարէր, ճիգով կը ծածէր ու կուր կուտար, որպէս թէ անդամալուծուած ըլլար կոկորդը :

Այդ պահուն, իր հողիին մէջ խօլ փոփազ մը ար-

թնցաւ, իր դիմաց նստած Լիմուզէնը դիտելու, որ հացի գնդիկներ կը պլօրէր : Բարան կ'ուզէր հասկնալ թէ Լիմուզէն իսկապէս կը նմանէ՞ր ժօրժի : Բայց չէր համարձակէր աչքերը վեր առնելու : Սակայն վճռական որոշումով մը՝ յանկարծ նայեցաւ Լիմուզէնի դէմքին, զոր լաւ կը ճանչնար, թէև իրեն այնպէս կը թուէր որ բնաւ քննած չէր զայն, իր խորհածէն բոլորովին տարբեր գտած ըլլալուն համար :

Ամէն բոպէին, արագ ակնարկ մը կը ձգէր այդ դէմքին վրայ, ջանալով անոր ամենափոքր գիծերը և ուղղութիւնը հասկնալ. յետոյ տղուն կը նայէր յանկարծ, անոր կերակուր կերցնել ձեւացնելով :

Երկու բառեր կը թնդային ականջին մէջ. «Իր հայրը, իր հայրը, իր հայրը» : Այդ բառերը կը բզզալին քունքերուն վրայ, ամէն անգամ որ սիրար արովիւն մը կ'ուսնենար : Այո՛, այդ ճարդը, այդ հանգարակի մարդը, սեղանին միւս ծայրը նստած, իր զաւկին՝ ժօրժի, իր փոքրիկ ժօրժին հայրն էր գուցէ : Բարան այլևս չէր կրնար ուտել : Ամբողջ մարմինը կը բշբշտուէր դժոխքմբեր ցաւով մը, մէկը այն ցաւերէն, որով մարդ կը ճշայ, գետնին վրայ կը տապալակի, կարասիները կը խածառէ : Դանակը աննկու և փորը մխելու փափագէն մղուեցաւ : Լեռքը շնորհիւ սփոփուած ու փրկուած պիտի ըլլար, ամէն ինչ վերջացած պիտի ըլլար այլևս :

Պիտի կրնա՞ր ապրիլ այսուհետեւ : Պիտի կրնա՞ր առտուն անկողնէն ելլել, ճաշ բնել, փողոց իյնալ, իրիկունը պատկիլ ու գիշերը քնանալ, սա մտածուածը մտքին մէջ գամուած. «Լիմուզէնն է ժօրժի հայրը . . . » Ոչ, ուժ չպիտի ունենար մէկ քայլ նեւեղու, հագուելու, բանի մը վրայ խորհելու, մէկուն հետ խօսե-

լու: Ամէն օր, ամէն ժամ, ամէն բոպէ, այդ հարողումը պիտի ընէր մտովի, պիտի ջանար հասկնալ, կոտհել ու երեւան հանել այդ ահեղի գաղտնիքը: Այլեւս չպիտի կրնար իր սիրունիկ գաւալը տեսնել, տառնց զգալու տարակոյտի սօսկալի տառապանքը, տառնց բղջատուելու մինչեւ ընդերքը, տառնց չարչարուելու մինչեւ ոսկորներուն ծուծը: Պէտք է հօն սպրէր, այդ տան մէջ մնար, տղան քով, զօր պիտի սիրէր ու ատէր: Այո՛, ի վերջոյ պիտի ատէր զայն, ապահովաբար: Ի՛նչ չարչարանք: Եթէ փտտան ըլլար որ Լիմուզէնն էր աղուն հայրը, թերեւս կարենար հանդարտել, իր դժբախտութեան ու ցաւին մէջ թփել: Բայց անհանդուրժելի բան էր չգիտնալը:

Ու չպիտի գիտնար, միշտ պիտի փնտռէր, միշտ պիտի տառապէր, և ամէն վայրկեան պիտի համարուէր այդ տղան, ուրիշի մը գաւազը, քաղաքին մէջ պիտի պտտցնէր, թեւերուն մէջ պիտի առնէր զայն, աղուն նուրբ մազերուն զգուանքը պիտի զգար շրթունքներուն տակ, պիտի պոչտէր զայն, ու անդադար պիտի խորհէր. «Գուցէ իմ գաւազն չէ ան»: Աւելի լաւ չպիտի ըլլար բնաւ չտեսնել զայն, լքել, փողոցներուն մէջ ձգել, և կամ թէ հետունքը, շատ հետունքը խօյս տալ, անոր մասին օ և է խօսք չլսելու համար:

Բարան ընդօստ շարժում մը ըրաւ, դրան բացուիլը լսելով: Կինը ներս կը մտնէր:

— Անօթի եմ, իսկ դո՛ւք, Լիմուզէն, հարցուց Հանրիէթ:

— Այո՛, ես ալ անօթի եմ, պատասխանեց Լիմուզէն վարանոտ շեշտով մը:

Ու Հանրիէթ խորովածը բերել տուաւ:

Բարան կը խորհէր. «Շաշա՞ծ են թէ սիրային ժամագրութեան մը պատճառով ուշ մտադամ են»:

Հիմա երկուքն ալ մեծ ախորժակով կ'ուտէին: Հանրիէթ, հանդարտած, կը խնդար ու կը կատակէր: Բարան գաղտագողի կը դիտէր կինը, յախուան նայուածքներով, զոր շուտով ուրիշ կողմ կը դարձնէր: Հանրիէթ հագած էր վարդագոյն սենեկագգեստ մը՝ ճերմակ ժանեակներով զարդարուն: Իր խարտեալ գլուխը, թարմագեղ վիզը, գիրուկ ձեռքերը այդ պըշրուն ու բուրումնաւետ զգեստէն դուրս կ'ելլէին, փրփուրով եզերուած խեցիի մը պէս: Ամբողջ օրը, կինը ի՛նչ բրած էր այդ մարդուն հետ: Բարան կ'երեւակայէր որ անոնք զիրար գրկած ու տարփառօնչեկ խօսքեր թոթոված էին: Ինչո՞ւ բան մը չէր հասկնար, չէր կուսկեր, երբ անոնք քով քովի նստած էին, իր գիմաց:

Հիմա, իր քթին կը խնդային անոնք, եթէ երբեք տապալին օրէն իսկ խաբած էին զինքը: Կարելի՞ բան էր որ խաղալիկ բրած ըլլային մարդ մը, ազնիւ մարդ մը՝ հօրմէն քիչ մը դրամ ժառանգած ըլլալուն համար: Ինչո՞ւ հնարաւոր չէր այդ բաները տեսնել հօգիններուն մէջ, ինչո՞ւ կարելի չէր ուղիղ սրտերուն առջև պարզել անարժան սրտերու նենգութիւնները, ինչո՞ւ միեւնոյն ձայնը արտաբերուէր՝ թէ՛ ստելու և թէ՛ պաշտելու համար, ինչո՞ւ անկեղծ նայուածքին նման ըլլար նենգաւոր նայուածքը, որ կը խօսէ:

Բարան կը դիտէր զանոնք, սպասելով շարժումների մը, բառի մը, շնչտի մը: Յանկարծ, սա մտածումը ունեցաւ. «Այս դիշեր, յանկարծակիի պիտի բերեմ զանոնք»: Ու ըսաւ:

— Սիրելի բարեկամուհիս, քանի որ ժիւլին ճամբեցի, պէտք է այսօրուընէ իսկ ուրիշ սպասուհի մը փնտռեմ: Ընդհուպ դուրս պիտի ելլեմ, վաղը առ-

տուան համար մէկը դռնելու նպատակով: Թերեւս ուշ դառնամ:

Հանրիէթ պատասխանեց.

—Շատ լաւ. ես տեղէս չեմ շարժիր: Լիմուզէն հոս պիտի մնայ, առանձին չձգելու համար զիս: Քեզի պիտի սպասենք:

Յետոյ դէպի սենեկապանուհին դառնալով, յարեց.

—Ժօրժը պիտի պռակեցնէք. յետոյ կրնաք սեղանը վերցնել ու ձեր սենեակը ելլել:

Բարան ոտքի ելած էր: Սրունքներուն վրայ կը առտանէր, շժամ, դանդաղուն: Ան ինքնիրենը մըմնջեց. «Ընդհուպ», ու դուրս ելաւ, պատին կրթնելով, որովհետեւ տախտակամածը օտքերուն տակ կ'երերաբ նաւակի մը պէս:

Սենեկապանուհին ժօրժը զրկելով տարած էր: Հանրիէթ ու Լիմուզէն սրահ գացին: Դուռը գոցուելուն պէս՝ Լիմուզէն ըսաւ.

—Խելքի՞դ եկաւ: Ինչո՞ւ այդպէս կը նեղես ամուսինդ:

Հանրիէթ ետին դառնալով, պատասխանեց.

—Ատենէ մը ի վեր ծայրայեղ կը դանեմ այն սովորութիւնդ, որով Բարանը իբր զո՞ն մը կը ներկայացնես:

Լիմուզէն թիկնաթողի մը մէջ նստաւ, ու սրունքները իրարու վրայ դնելով, յարեց.

—Բնաւ իբր զո՞ն չեմ ներկայացնիր զայն, բայց մեր կացութեան մէջ ծիծաղելի կը գտնեմ խորխտալ այդ մարդուն դէմ, աստուրնէ մինչև իրիկուն:

Մանկամարդ կիներ սեկառէթ մը առաւ չըմինէին վրայէն, վռռեց զայն ու պատասխանեց.

—Բայց չեմ խորխտար անոր դէմ. ընդհակառակը:

Միայն թէ ինձի զայրոյթ կը պատճառէ իր ախմարութեամբ... ու անոր հետ կը վարուիմ այն ձեւով որուն արժանի է:

Լիմուզէն անհամբեր շեշտով մը պատասխանեց.

—Անիմաստ բան է ըրածդ: Արդէն բոլոր կիները իրարու կը նմանին, թէ ի՞նչպէս: Ահա՛ պատուական երիտասարդ մը, շատ բարի, ախմար՝ իր բարութեանը ու վատանութեանը համար. ան մեզ չի նեղեր ընաւ, մէկ րոպէ իսկ չի կասկածիր ընաւ, մեզ ազատ ու հանդարտ կը ձգէ մեր ուզածին չափ: Միջոցաւ դուն ձեռքէդ եկածը կ'ընես, զայն կատղեցնելու և մեր կեանքը խանդարելու համար:

Հանրիէթ ըսաւ, Լիմուզէնի դառնալով.

—Կը տաղտկացնես զիս: Վատ մըն ես գուն, բոլոր երիկ մարդերուն պէս: Այդ ապուշէն կը վախնաւ: Լիմուզէն օտքի ելաւ իսկոյն, ու զայրագին պատասխանեց.

—Կ'ազեմ գիտնալ թէ քեզի ի՞նչ ըրած է ան, և ինչո՞ւ ոխ ունիս անոր դէմ: Դժբախտ ըրած է քեզ: Կը ծեծէ: Կը խաբէ: Ոչ, շատ զարմանալի բան է որ այդ երիտասարդը կը չարչարես սա միտկ պատճառով որ շատ բարի է ան, ու ոխ կը պահես անոր դէմ, զայն խաբելուդ համար մի միայն:

Հանրիէթ մօտեցաւ Լիմուզէնի, ու անոր աչքերուն խորը նայելով, ըսաւ.

—Դո՞ւն ես որ վիս կը մեղադրես, զայն խաբելուս համար: Դո՞ւն, դո՞ւն, դո՞ւն: Ի՞նչ աղտոտ սիրտ ու նենալու է, այդ մեղադրանքը ընելու համար:

Լիմուզէն, քիչ մը ամօթապարտ, սա ինքնապաշտպանութեան զիմեց.

—Բայց ու է մեղադրանք չեմ ուղղեր քեզի, սի-

րնլի բարեկամուհիս. միայն քենէ կը խնդրեմ որ քիչ մը խնայես ամուսնիդ, որովհետեւ երկուքնիս ալ իր վստահութեան պէտք ունինք: Ինծի այնպէս կը թուի որ հասկնալու էիր այդ պարագան:

Իրարու մօտ կը գտնուէին անոնք. Լիմուզէն բարձրահասակ, թուլ, վայրահակ կիսամօրուքներով, ինք իրմէ դօ՛հ գեղազէմ երիտասարդի մը քիչ մը գունդիկ երեւոյթովը, իսկ Հանրիէթ՝ թոնթոնիկ, վարդագոյն ու խաբտեաշ, կէս մը պլոուհի ու կէս մը պուրժուա բարիզուհի, խանութի մը յետամուտսին մէջ ծնած, վաճառատան սեմին վրայ մեծցած, ակնարկով մը հրաւիրելու համար տնցորդները, ու այդպիսի դիպուածական պարագայի մը մէջ՝ միամիտ շրջագայողի մը հետ ամուսնացած, որ սիրահարուած էր, ամէն օր գինքը տեսած ըլլալուն՝ այդ դրան վրայ, ժողովուն դուրս ելած և իրիկունը վերադարձած պահուն:

Հանրիէթ կ'ըսէր.

— Ի՛նչ տխմար ես. չե՛ս հասկնար որ էրկից կ'ատեմ՝ ինծի հետ ամուսնացած ըլլալուն համար, որովհետեւ գնեց զիս, ու անոր բոլոր խօսքերը, գործերը և մտածումները թունդ կը հանեն ջիղերս: Անիկա զայրոյթս կը զրգտէ ամէն բոպէ, իր անմտութեամբ զոր բարութիւն կը կոչե՛ս դուն, իր թանձրամտութեամբ զոր վստահութիւն կը յորջորջես. յետոյ անոր համար որ իմ ամուսինս է, փոխանակ դուն ամուսինս ըլլալու: Կը զգամ որ մեր երկու քին միջև կը գտնուի ան, թէև մեզ չի նեղեր բնաւ: Յետո՛յ... յետոյ սա պատճառը կայ. չտոտ տխմար ըլլալուն՝ ու է կտակած չընիր: Պիտի ուզէի որ քիչ մը նախանձօտ ըլլար դոնէ: Վայրկեաններ կան, երբ փոփազ կը զգամ գոչելու. «Անտո՛ւն, չե՛ս անսներ որ Բօլ սիրահարս է»:

Լիմուզէն խնդալով պատասխանեց.

— Մինչ այդ՝ լուռ կ'ընես, եթէ լուռ մնաս ու մեր կեանքը չվրդովես:

— Վստահ եղիր որ չպիտի վրդովեմ: Այդ տխմարէն վախնալիք բան չկայ, Բայց անհաւատովի բան է որ չես հասկնար թէ ան ո՛րքան նողկալի կը թուի ինծի ու ո՛րքան կը ջղագրգռէ զիս: Դուն այնպէս կը ձեւացնես որ միշտ կը սիրես զայն ու անկեղծօրէն կը սեղմես անոր ձեռքը: Էրիկ մարդիկ զարմանալի են երբեմն:

— Պէտք է կեղծել զգացումները, սիրելիս:

— Ոչ թէ կեղծիքի, այլ զգացումներու վրայ կը դառնայ խնդիրը: Երբ դուք էրիկմարդ մը խաբէք, կտրծես ալ աւելի կը սիրէք զայն: Մենք կիներս, կ'առանջ էրիկ մարդ մը, այն վայրկեանէն սկսեալ երբ կը խաբենք զայն:

— Չեմ հասկնար թէ մարդ ինչո՞ւ պիտի ատէ արդիւ երիտասարդ մը, երբ անոր կիներ յափշտակած է:

— Չես հասկնար... չես հասկնար...: Այդ կարողութիւնը կը պակսի ամենուդ քով ալ: Այնպիսի բաներ են ասոնք որ մարդ կը զգայ, բայց չի կրնար բացատրել: Միթէ այդպէս ըլլալու չէ՞...: Բայց անօգուտ է. չպիտի հասկնաս: Դուք նրբադատութիւն չունիք:

Ու ժպտուն, բարոյագուրկ կնոջ մը քողցր արհամարհանքով, Հանրիէթ երկու ձեռքերը դրու Լիմուզէնի ուսերուն վրայ, անոր երկարելով չթոննքները: Լիմուզէն գլուխը ծռեց մանկամարդ կնոջ վրայ, սեղմուածի մը մէջ բանտարկելով զայն, ու երկու բերանները իրարու հանդիպեցան: Շըմինէին հայելիին տուրեկանգնած ըլլալուն, ուրիշ համանման զօյգ մը կ'ողջագուրուէր ժամացոյցին ետին:

Բան մը չէին լսած երկուքն ալ. ոչ բանալիին ազմուկը և ոչ ալ դրան ճանչումը: Բայց Հանրիէթ սուր ճիչ մը արձակեց յանկարծ, մէկդի հրելով Լիմուզէնը, որ թեւերուն մէջ կը գտնուէր: Ու անոնք նշմարեցին որ Բարան զիրենք կը դիտէր բոլորովին գունտա, բը-տունցքները սեղմած, կօշիկները հանած, ու զլսարկը ձակափն վրայ իջած:

Բարան մէյ մը Հանրիէթի, մէյ մը Լիմուզէնի երեսը կը նայէր քիչ քիչ արագ շարժումով մը, առանց երեք-ցնելու գլուխը: Խելագարի երեւոյթ ունէր: Եւ անա՛, առանց բան մը ըսելու, Լիմուզէնի վրայ նետուեցաւ, ամբողջ մարմնովը բռնեց զայն՝ խեղդելու համար կարծես, ու մինչեւ սրահին անկիւնը գլտորեց այնքան ուժգին խոյանքով մը որ Լիմուզէն հաւասարակշռութիւնը կորսնցնելով ու ձեռքերը օդին մէջ շարժելով, գնաց գանկը զարկաւ պատին:

Երբ Հանրիէթ հասկցաւ որ ամուսինը չարաչար պիտի սպաննէր սիրահարը, Բարանի վրայ նետուեցաւ, վիզէն բռնեց, իր նուրը ու վարդադոյն ասոր մատերը մխրճեց անոր մտին մէջ, և խելայեղ կնոջ զրգուած ջիղերու ազդեցութեան տակ՝ այնքան ուժգին սեղմեց որ արիւնը փայթ քեց/եղունգներուն տակ: Մանկամարդ կինը ամուսնին ուսը կը խածնէր, կարծես Կուզէր զօյն բղբոնել իր ակօններով: Բարան, հեղաձձողձուկ ու շնչասպառ, Լիմուզէնի օձիքը ձգեց, վզին կտուած կինը ետ մղելու համար, ու մէջքէն բռնելով զայն, մէկ անգամէն նետեց սրահին միւս ծայրը:

Հեղահամարյր մարդոց պէս կարծատեւ գայրոյթ մը ու տկար մարդոց նման հեւասպառ ճակատութիւն մը ունեցող Բարան կանգ առաւ երկու սիրահարներուն միջեւ, շնչասպառ, յոգնած, առանց պիտնալու

թէ ի՛նչ պէտք էր ընել: Իր բիրտ կատաղութիւնը ջընդած էր խցահան եղած գինիի շիշի մը փոփուրին պէս, ու անսովոր կորովը շնչասպառութեամբ վերջ գըտած էր:

Երբ կարողացաւ բերանը բանալ, թոթովեց.

— Կորսուեցէ՛ք... երկուքնիդ ալ... անմիջապէս... կորսուեցէ՛ք... :

Լիմուզէն անշարժ կը մնար իր անկիւնը, պատին փակած: Բոլորովին շմած՝ բան մը չէր հասկնար, ու անարեկումէն՝ մէկ մատը իսկ շարժելու համարձակութիւն չունէր: Հանրիէթ, դուխը դէպի առաջ, բռնեցքները միտտանիին վրայ կրթնցուցած, մազերը աւրաւած, քօրասօք բացուած, լանջը հօլանի, յարձակում գործելու պատրաստ անասունի մը պէս կը սպասէր:

Բարան աւելի ուժեղ ձայնով մը յարեց.

— Կորսուեցէ՛ք իսկոյն... Կորսուեցէ՛ք:

Հանրիէթ տեսնելով որ Բարանի առաջին գայրոյթը հանդարտած էր, աւելի համարձակութիւն առաւ, զուխը ցցեց, երկու քայլ յաստջացաւ, ու գրեթէ անպատկառ շեյտով մը ըսաւ.

— Խելքի՛դ եկաւ արդեօք...: Ի՛նչ եղար...: Ի՛նչո՛ւ այս անորակելի յարձակումը...:

Բարան իր կնոջ դարձած, բռնեցքը բարձրացուց, ջախջախելու համար զայն, ու թոթովեց.

— Օ՛հ... օ՛հ... ա՛լ չափը անցուցիր... ա՛լ չափը անցուցիր... ես... ես... ամէն բան լսեցի... ամէն ինչ... ամէն ինչ... կը հասկնամ... ամէն ինչ... թշուառական... թշուառական... Դուք երկուքնիդ ալ թշուառականներ էք... Կորսուեցէ՛ք... երկուքնիդ ալ... անմիջապէս... Պիտի սպաննեմ ձեզ... Կորսուեցէ՛ք...:

Հանրիէթ հասկցաւ որ թմէն ինչ վերջացած էր
այլեւս, քանի որ ամուսինը ամէն բան զիտէր, ու ինք
չպիտի կրնար չքմեղանալ և ստիպուած էր տեղի տալ:
Բայց անպատկառութիւնը արթնցած էր իր մէջ, ու այդ
զայրացած մարդուն դէմ ունեցած ատելութիւնը յան-
դգնութեան կը մղէր զինքը, զիմացինին ասպարէզ
կարդալու, յոտորտալու աստիճան:

— Լիմուզէն, հեռանա՛նք հոսկէ: Քանի որ կը
վանտեն զիս, ձեր տունը կուգամ, ըսաւ Հանրիէթ
յստակ ձայնով մը:

Բայց Լիմուզէն տեղէն չէր շարժեր: Բարան որ
կը սկսէր զայրանալ նորէն, աղաղակեց.

— Կորսուեցէ՛ք... կորսուեցէ՛ք... թշուառուական-
ներ... եթէ ոչ... եթէ ոչ...:

Ու աթոռ մը առնելով՝ գլխուն վրայ դարձուց:

Հանրիէթ արագ քայլերով անցաւ սրահին մէջէն,
և սիրահարին թեւէն բռնելով պտտին քովէն քաշեց, ուր
գամուած էր ան կարծես, ու դէպի դուռը քաշքրեց,
կրկնելով.

— Երթա՛նք, բարեկամս, երթա՛նք...: Կը տես-
նէք որ յիմար է այս մարդը...: Քալեցէ՛ք, երթա՛նք...:

Հանրիէթ, դուրս ելած պահուն, ամուսինն կողմը
դարձաւ, մտքին մէջ որոնելով թէ ի՛նչ կրնար յերկրել՝
սրաէն վիրաւորելու համար էրիկը, այդ տունէն հեռա-
ցած ատեն:

Գողափաթ մը անցաւ միտքէն, մէկը այն թունա-
լից ու մահացու գողափայներէն, ուր կը խմորուի կի-
ներու բովանդակ նենգութիւնը:

— Զուտկս միասին պիտի ամուսնանան, ըսաւ մտնկա-
մարդ կինը վճռական չեչուով մը:

Բարան, ապշահար, թթթովեց.

— Ք՞... ք՞... զուտկա՞... Կը համարձակի՞ս զաւ-
կիդ վրայ խօսելու... կը համարձակի՞ս... կը համար-
ձակի՞ս զուտկա՞ ուղիւ... ասկէ ետքը... ասկէ ետքը...:
Օ՛հ, օ՛հ, օ՛լ չափը անցուցիր...: Կը համարձակի՞ս...:
Կորսուէ՛, օնառակ... կորսուէ՛...:

— Զուտկս կ'ուղեմ... իսկ դուն իրաւունք չունիս
վար դնելու զայն, քանի որ քուկդ չէ ան... հոսկցա՛ր,
լու հասկցա՛ր...: Քու զուտկա՞ չէ...: Լիմուզէնի
զուտկան է ան:

Բարան, խելայեղ, աղաղակեց.

— Կը ստես... կը ստես... թշուառակա՛ն:

— Տխմա՛ր, բացի քեզէ՛ ամէն մարդ զիտէ այդպէս
ըլլալը: Քեզի կ'ըսեմ թէ աւտօիկ այս մարդն է հայրը:
Բայց կը բաւէ տղան զիտել, հոսկնալու համար, յա-
րեց Հանրիէթ:

Բարան, դանդաղուն, կ'ընկրկէր կնոջ առջև: Յե-
տայ յանկարծ ետին դարձաւ, մոմ մը առաւ, ու մօ-
տակայ ւնեակը խոյացաւ:

Քիչ յետոյ վերադարձաւ, փոքրիկ ժօրժը գրկած,
որ անկողնին սաւաններուն մէջ փաթթուած էր: Պըզ-
աիկը, ընդօստ արթնցած ու սարսափահար, կ'ար-
տօսուէր: Բարան կնոջը ձեռքերուն մէջ նետեց աղան.
յետոյ՝ առանց բառ մը արտաբերելու, բրտօրէն
դուրս հրեց Հանրիէթը, դէպի սանդուխը, ուր Լիմուզէն
կը սպասէր խոհեմութեամբ:

Յետոյ, Բարան դուռը գոցեց, երկու անգամ կղպեց
բանալին և նիղը դրաւ: Սրա՛ մտնելուն պէս՝ տախ-
տակամածին վրայ փռուեցաւ:

Բ.

Բարան առանձին պարեցաւ, բոլորովին առանձին: Բաժանումին յաջորդող առաջին շաբաթներուն մէջ, իր նոր կեանքին պատճառած ապշութիւնը թոյլ չտուաւ որ շատ խորհի: Ան վերսկսած էր իր ամուրիի կեանքը, թափառումի սովորութիւնը, ու ճաշարանին մէջ կերակուր կ'ուտէր, ինչպէս առնօք: Գործի մարդոց կարգադրութեամբ, թոշակ մը յատկացուցած էր կնոջ, գայթակղութենէ խուսափելու համար: Բայց տղան յիշատակը տակաւ կը ցանգորդէր մտածումը: Յաճախ, երբ պիտի տունը դանուէր առանձին, իրեն այնպէս կը թուէր որ ժողովին սա աղաղակը կը լսէր. «Հայրի՛կ»: Իր սիրտը կը սկսէր տրոփել խկոյն, ու օտքի կ'ելլէր շուտով, սանդուխին դուռը բանալու և տեսնելու համար թէ պզտիկը վերադարձած էր արդօք: Այո՛, ան կրնար վերադարձած ըլլալ, ինչպէս շուները և աղաւնիները կը դառնան: Ինչո՞ւ համար տղայ մը նուազ բնազդ ունենար քան անասուն մը:

Իր սխալը հասկնալէ յետոյ՝ տեսակ կը դառնար ու թիկնաթոռին մէջ կը նստէր, փոքրիկին վրայ խորհելու համար: Ժամերով, օրերով կը խորհէր զաւկին վրայ: Ոչ միայն բարոյական լկանք մըն էր ատ, այլև Ֆիդիքական լկանք մը, զգայական ջղագրգիռ պէտք մը, տղան ողջագուրելու, զրկելու, չօշակելու, ծունկերուն վրայ նստեցնելու, վեր ցատկեցնելու և ձեռքերուն մէջ թաւալելու համար: Զայրոյթ կը զգար, երբ անցեալ գոլանքներու տեսքօտ յիշատակովը կը տօգորուէր: Ան կը զգար որ տղուն մտնուք թեւերը կը սեղմէին իր վնդը. փոքր բերանը խոշոր համբոյր մը

կը զեռեղէր իր մօրուքին վրայ, ու փօքը մաղերը կը խաղաղացնէին այտերը: Երթունքներուն ընծայուած նուրբ ու տաքուկ մորթի այդ երգեմնի փայլաւանքները խելայեղ կը դարձնէին Բարանը, ինչպէս ցան. կութիւնը սիրուած կնոջ մը հանդէպ, որ խոյս տուած է:

Փողոցին մէջ, Բարան կը սկսէր արտասուել յանկարծ, խորհելով որ կրնար իր մօտ ունենալ ժօրօք, տոտիկ քայլերով յառաջանալու համար, ինչպէս ատենօք կ'ընէր պզտիկը, երբ պտտցնելու կը տանէր զայն: Տուն կը դառնար, ու գլուխը ձեռքերուն մէջ առած, մինչև իրիկուն կ'արթօտուէր:

Յետոյ, քսան անգամ, հարիւր անգամ սա հարցումը կ'ընէր մտովի. «Ժօրօքին հայրն էր թէ ոչ»: Բայց ամենէն աւելի զիչերը անձնատուր կ'ըլլար այդ գաղափարին՝ անվերջ անալի պատճառարանութիւններով: Հազիւ թէ անկողին մտած, ամէն զիչեր կը վերսկսէր յուսահատ փաստարկութեան միեւնոյն շարքը:

Կնոջ մեկնումէն յետոյ՝ ու է տարակոյս չէր ունեցած նախ. տղան Լիմուզէնի կը պատկանէր, անշուշտ:

Սակայն, սկսաւ վարանիլ տակաւ: Հանրիէթի հաւատարմութեամբ արժէք չունէր հարկաւ: Նէ խրոխտացած էր, յուսահատութեան մատնելու համար զինքը: Բարան թեր ու դէմը նկատի առնելով պաղարիւնութեամբ, շատ հաւանական կը գտնէր որ մանկամարդ կիներ սըտած ըլլար:

Միայն Լիմուզէն գուցէ կարենար ըսել ճշմարտութիւնը: Բայց ինչպէս հասկնար, ինչպէս հարցափորձէր Լիմուզէնը, ինչպէս խօստովանցներ զայն:

Բարան զիչերը անկողնէն կ'ելլէր երգեմն, սա մըտադրութեամբ. պիտի երթար գտնէր Լիմուզէնը, ա-

նոր քաղաքներու և ուղածը տալու համար, որպէսզի իր տնօրէնի անձկութեան վերջ տայ ան: Յետոյ նորէն անկողին կը մտնէր յուսահատ, խորհելով որ սիրահարն ալ պիտի ստէր անտարակոյս: Ան պիտի ստէր ապահովաբար, որպէսզի բուն հայրը չուզէր իր զաւակը:

Ուրեմն ի՞նչ ընելու էր: Ոչի՛նչ:

Ու Բարան ցաւ կը զգար դէպքերը գահավիժած ըլլալուն համար, առանց խորհելու, համբերելու, սպասելու, կեղծելու մէկ-երկու ամիս, որպէս զի կարենար իր աչքերով ստուգել: Այնպէս ձեւացնելու էր թէ ունէ կասկած չունէր, թոյլ տալով որ զինքը խաբեն պարզապէս: Երբ տեսնէր որ սիրահարը կ'ողջագուրէր զաւակը, այն ատեն ամէն ինչ պիտի կռահէր, կասկնար: Բարեկամ մը չողջագուրեր հօր մը պէս, Դռներուն ետին՝ պիտի լրտեսէր զանոնք: Ինչո՞ւ չէր խորհած այդ բանին վրայ: Եթէ երբեք Լիմուզէն առանձին մնացած ըլլար Ժօրժի հետ, ու գրկին մէջ առնելով իսկոյն, սեղմած ու գորովազին համբուրած չըլլար տղան, այլ անտարբերութեամբ թողուր որ ան իսպառ, առանց զբաղելու Ժօրժով, այն ատեն ունէ վարանում չպիտի ունենար Բարան: Ուրեմն Լիմուզէն հայր չէր, ու ինքզինքը հայր չէր կարծեր և զգար:

Ահա թէ ինչպէս, Բարան տղուն մայրը վրանակէ յետոյ, զաւակը պիտի պահէր իր քով ու երջանիկ, բոլորովին էրջանիկ պիտի ըլլար:

Բարան անկողինն մէջ կը դառնար, քրանած ու շարժուած, ջանալով յիշել Լիմուզէնի վարմունքը պզտիկին հետ: Բայց ոչ մէկ բան կը յիշէր, ոչ մէկ շարժում, նայուածք, խօսք, կասկածելի գգուանք: Մայրն ալ զաւակին հօգ տարած չունէր: Եթէ երբեք սիրահարին զաւակը ըլլար ան, ալ աւելի պիտի սիրէր անչուլտ:

Հեռեւորար, Ժօրժը առած էին իր ձեռքէն, վրէժ-խնդրութեան ու անգթութեան, երկու և սիրահարները յանկարծակիի բերելուն համար:

Ու Բարան կ'որոշէր, արշալոյսը ծագելուն պէ՛ս՝ երթալ գտնել դատաւորները, ետ աննելու համար Ժօրժը:

Բայց հազիւ թէ այդ որոշումը տուած, ներհակ ստուգութիւնը կը խուժէր մտքին մէջ: Լիմուզէն, առաջին օրէն սկսեալ, Հենրիէթի սիրահարը, պաշտելի սիրահարը նշած էր, ուստի մանկամօրդ կինը անոր անձնատուր եղած էր այն խոյանքով, ինքնալքումով ու խանդով, որոնք կիները մայր կը դարձնեն: Այն ցուրտ վերապահումը զոր Հենրիէթ միշտ ցոյց տուած էր իրեն, Բարանի հանդէպ, մտերիմ յարաբերութեանց մէջ, նոյնպէս խօշնդոտ մը չէր կրնար դառնալ որ իր համբոյրէն բեղմնաւորուած ըլլար նէ:

Հեռեւորար, Բարան պահանջած պիտի ըլլար ուրիշին դաւակը, իր քով առնելու, պահելու և խնամելու համար զայն: Ամէն անգամ որ տղուն նայէր, ողջագուրէր զայն ու «Հայրի՛կ» բսելը լսէր, սա մտածումը պիտի հարուածէր ու բզբէր զինքը. «Ի՞մ զաւակս չե երբեք»: Ինքզինքը պիտի դատապարտէր՝ ամէն վայրկեան այդ տանջանքը կրելու և այդ թշուառ կեանքը վարելու: Ոչ, լաւադոյն էր առանձին տարիլ, առանձին ծերանալ, ու առանձին մեռնիլ:

Ու ամէն օր, ամէն գիշեր, կը վերսկսէին այդ տնօրէն վարանումները և տանջանքները. ոչ մէկ բան կրնար հանդարտեցնել զանոնք, ոչ մէկ բան կրնար վերջ տալ անոնց: Բարան ամենէն աւելի կը սոսկար գիշերային մթութենէն, տխուր վերջալոյսերէն: Այդ պահերուն, լուաւորին հետ իր սրտին վրայ կը տեղար

կարծես վիշտի անձրև մը, յուսախառութեան ողորում մը, խեղդելու և խելայեղ դարձնելու համար զինքը: Իր մտածումներէն կը վախնար այնպէս ինչպէս մարդ կը վախնայ չարագործներէն, ու հալածուած անասունի մը պէս խոյս կուտար անոնց առջեւէն: Մտնաւանդ կը սոսկսար իր թափուր, չափազանց մութ ու զարհուրելի բնակարանէն, ինչպէս նաև ամայի փողոցներէն, ուր տեղ տեղ կը շողայ լուսաւորութեան կազի կտուց մը, մինչ առանձին անցորդը հեռուէն կը թուի թափառաչորջիկ մը, որ քայլերը կը դանդաղեցնէ երբ ձեր վրայ կուգայ, ու կը փութացնէ երբ ձեզի կը հեռուի:

Հակառակ իր կամքին, Բարան բնազդով կ'օւզուէր դէպի մեծ, լուսաւոր ու բազմամարդ փողոցները: Լոյսը ու բազմութիւնը կը քաշէին, կը զբաղեցնէին ու կը թմրեցնէին զինքը: Բազմութեան յորձանքին մէջ դեզերելէ, թափառելէ յոգնած, երբ կը տեսնէր որ անցորդները ցանցառ կը դառնային, ու մայթերը՝ անելի պղտաւ, մենութեան ու տխրութեան սարսափը կը մղէր զինքը, դէպի մեծ զրօսարան մը՝ արբեցողներով ու լոյսերով օղորուն: Բարան հոն կ'երթար, ինչպէս ճանճերը բոցին կը մօտենան, փոքր և կլոր սեղանի մը առջեւ կը նստէր, ու գաւաթ մը գարեջուր կ'ապսպրէր: Դանդաղօրէն կը խմէր, մտահոգութեան մատնուած. ամէն անգամ որ յաճախորդ մը օտար կ'ելլէր, մեկնելու համար, կ'ուզէր անոր թեւէն բռնել, վար դնել զայն սև աղայի որ քիչ մըն ալ մնայ հոն, վախնալով որ կարսօնը՝ իր առջեւ կանգնած, սա խօսքը պիտի ընէր զայրագին երեւոյթով մը. «Օ՛ն, պարոն, ատենը եկած է»:

Որովհետև, ամէն գիշեր, ամենէն օւշ մեկնող յաճախորդը Բարան էր: Ան կը տեսնէր որ սեղանները

ներս կը բերէին, լոյսի կտուցները կը մարէին մէկիկ մէկիկ, բացի երկու հատէն, մէկը՝ իր լոյսը, լուկ միւսը՝ հաշուասեղանին լոյսը: Սրտի ճմլումով կը դիտէր որ դանձապահուհին կը համրէր դրամները ու զլրօցին մէջ կը պահէր: Բարան կը մեկնէր կարօծներուն կողմէ մղուած, որոնք կը մրմնջէին. «Ձախաւերին մէկն է. կարծես թէ պտուկելու տեղ չունի»:

Մութ փողոցին մէջ մինակ մնալուն պէս՝ Բարան նորէն կը սկսէր խորհիլ ժօրժի վրայ, գլուխը ճաթեցնել, միտքը շարժարել, երեւան բերելու համար թէ իր դաւակին հայրն էր թէ ոչ:

Այսպէս, սովորութիւնը ունեցաւ յաճախելու գարեջրատուն, ուր արբեցողներու շարունակական արմկահարումով իրօքու մօտ կը սեղմուի ընտանի ու լուռ հանրութիւն մը, ուր ծխամորժերու թանձր ձուխը կ'ընդարմացնէ մտահոգութիւնները, մինչ թանձր գարեջուրը կը ծանրացնէ միտքը ու կը հանդարտեցնէ սիրտը:

Հոն ապրեցաւ Բարան: Անկողնէն ելլելուն պէս՝ գարեջրատուն կը վաղէր ու ծանօթներ կը փնտռէր, իր նայուածքը և մտածումը զբաղեցնելու համար: Կէս օրի ատենները, սկստակալը կը զարնէր մարմարէ սեղանին վրայ, ու կարսօնը խկոյն կը բերէր պնակ մը, գաւաթ մը, անձեռոց մը և օրուան ճաշը: Կերակուրը ուտելէն յետոյ՝ սուրճը կը խմէր կամաց կամաց, օշքերը օղիի սրուակին վրայ սեւեռած, որ քիչ ետքը անզգայութեան լու ժամ մը պիտի պարզուէր իրեն: Նախ՝ շրթունքները կը թաթաւէր քօնեաքին մէջ, համտեսելու համար, լեզուին ծայրովը ճաշակելով հեղուկին համը: Յետոյ բերնէն վար կը կաթեցնէր, կաթիլ կաթիլ, գլուխը դէպի ետին ծռած: Զօրաւոր ըմպելին յամրօրէն կը պտտցնէր քիմքին, ինտերուն, այտերուն

բոլոր լորձնաւոր գեղձերուն վրայ, խառնելով այն բաց դոյն լորձունքին հետ, որ այդ շփումէն առաջ կուգայ: Յետոյ այդ խառնուրդով անուշցած ըմպելին կուլ կուտար ինքնամփոփումով, ու կը զգար որ ան կը հասէր կոկորդին ամբողջ երկայնքը, մինչև սառմօքսին խորը:

Ամէն ճաշէ յետոյ, մէկ ժամու ընթացքին՝ չիթ չիթ կը խմէր երեք-չորս գուտիթ, որոնք տակաւ կ'ընդարձացնէին զինքը: Այն ստան գլուխը կը ծռէր փորին վրայ, աչքերը կը փակէր ու կը սկսէր մրափել: Կէս օրին ատեններ կ'արթնար, ու ձեռքը խփոյն կ'երկարէր դէպի գաւաթը որ առջեւը դրուած կ'ըլլար քունի պահուն: Խմելէ յետոյ՝ կարծիր թաւիչէ նւտարանին վրայ կը շտկուէր, բանթալօնը վեր կը քաշէր, ժիլէն վար կը քաշէր՝ մէջտեղը երեւցած ճերմակ գիծը ծածկելու համար, ժաքէթին օձիքը կը թօթուէր, շապիկին թեւերը թեղանիքէն դուրս կը հանէր, ու առտուան լրագիրները բերել կուտար, զոր կարդացած էր արդէն:

Բարան առաջին տողէն մինչև վերջին տողը կը կարդար, նոյն իսկ բէքլամները, պաշտօնի խնդրանքները, ծանուցումները, սակարանին գինները և թատրոններու յայտագրերը:

Ժամը չորսէն վեց պտոյտ մը կ'ընէր ծառուղիներուն վրայ, օդ առնելու համար, ինչպէս կ'ըռէր ինք. յետոյ կ'երթար կը նստէր իրեն սահմանուած տեղը գարնջրատան մէջ, ու ապէնթը կը խմէր:

Այն ատեն խօսքի կը բռնուէր այն յաճախորդներուն հետ, որոնց ծանօթացած էր: Անոնք կարծիք կը յայտնէին օրուան լուրերուն, զանազան դէպքերու ու քաղաքական անցքերու վրայ:

Այսպէս կը հասնէր ճաշի ժամը: Գիշերն ալ կէս օրէն ետքի պէս ատեն կ'անցնէր, մինչև զրօսարանին փակումը: Բարանի համար ամենէն սոսկալի պահն էր թա, երբ պիտի օտարուէր խաւարին մէջ, իր թափուր սենեակը մտնել, որ լեցուն էր սոսկալի յիշատակներով և անոնի մտածումներով: Բարան իր նախկին բարեկամներէն ու ազգակամներէն ոչ ոք կը տեսնէր, որպէս զի անցեալ կեանքը չիչէ:

Իր բնակարանը դժօխք մը դարձած ըլլալուն, Բարան մեծ օթէլի մը մէջ սենեակ մը վարձեց, միջնայարկին վրայ գտնուող աղուոր սենեակ մը, անցորդները դիտելու համար: Այլևս առանձին չէր գտնուեր այդ ընդարձակ շէնքին մէջ. կը զգար որ մարդիկ կը վժային իր շուրջը և միջնորմերուն ետեւէն ձայներ կը լսէր: Երբ իր նախկին տառապանքները շատ անգթօրէն նեղէին զինքը, կիսաբաց մահճակալին ու մենաւոր վառարանին հանդէպ, դուրս կ'ելլէր՝ սենեակին լալն նրբանցքներուն մէջ, գոց դուռներուն երկայնքը պտտելու համար պաշտօնատարի մը պէս, տիրութեամբ դիտելով ամէն դրան առջև դրուած զոյգ զոյգ կօշիկները, կնոջական փոքր կօշիկները էրիկմարդոց խոշոր կօշիկներուն քով: Ու կը խորհէր որ բոլոր այդ անձերը երջանիկ էին անշուշտ, և բնքօրէն կը պատկէին իրարու քով, անկօղնին ջերմութեան մէջ զիրար զրկած:

Այսպէս անցան տարիները, հինգ մտայլ տարիներ, առանց ուէ դէպքի, բացի այն տարփանքներէն, որոնց անձնատուր կ'ըլլար Բարան երբեմն, երկու ժամուան համար, երկու ոսկիի փոխարէն:

Օրին մէկը, երբ իր սովորական պտոյտը կ'ընէր Մատլէնի և Տրուօ փողոցին միջև, յանկարծ նշմարեց

կին մը և անոր ձեւը գրաւեց իր ուշադրութիւնը։ Բարձրահասակ էրիկմարդ մը և տղայ մը կ'ընկերակցէին այդ կնոջ, Երեքն ալ իր առջեւէն կը քալէին։ Բարան կը խորհէր. «Արդեօք օ՛ր տեսած եմ այս անձերը»։ Ու յանկարծ ճանչցաւ ձեռքի շարժումէն մը. իր կինն էր, Լիմուզէնի և տղուն՝ փոքրիկ Ժօրժի հետ։

Բարանի սիրտը կը բարախէր, զինքը հեղձամըղ-ձուկ դարձնելու աստիճան. բայց կանգ չտուաւ. կ'ուղէր զամոնք տեսնել, ու հետեւեցաւ։ Կարծես թէ ընտանիք մը կը ձեւացնէին անոնք, ազնիւ պուրժուաներու ընտանիք մը։ Հանրիէթ կրթնած էր Բօլի թեւին վրայ, ու երբեմն կը խօսէր անոր հետ, քովնախ նայելով։ Բարան այդ պահուն կը տեսնէր կնոջ կիտաղէմը, կը ճանչնար անոր դէմքին շոքալի գիծը, բերանին շարժումները և նայուածքին գգուանքը։ Ամենէն աւելի տղան մտահոգութիւն կը պատճառէր Բարանի։ Որքան մեծցած ու կայտառ էր, Բարան չէր կրնար տեսնել տղուն դէմքը, այլ կը նշմարէր անոր երկայն ու խարտեալ մազերը, որոնք վղին վրայ կ'իյնային գանգուր խօսքովիկներով։ Ժօրժիկն էր այդ բարձրահասակ աղան, մերկասրուն, որ պզտիկ մարդու պէս կը յառաջանար մօրը քովէն։

Երբ վաճառատան մը առջեւ կեցան անոնք, Բարան երեքն ալ միասին տեսաւ իսկոյն։ Լիմուզէնի մազերը ճերմկած էին, ու ինք ծերացած եւ նիհարցած էր. կինը՝ ընդհակառակը՝ աւելի քան երբեք թարմագեղ, գիրցած էր. Ժօրժ անձանաչելի դարձած էր, բարձրովին տարբեր՝ երբեմնի վիճակէն։

Ճամբայ ինկան անոնք, Բարան դարձեալ հետեւեցաւ անոնց. յետոյ առաջ անցաւ արագօրէն, ետ դառնալու և կրկին տեսնելու համար դանոնք մօտէն,

գէմ տա դէմ։ Տղուն քովէն անցած պահուն՝ Բարան խօս փափաք մը ունեցաւ իր թեւերուն մէջ առնելու և տանելու զայն։ Դիպուածարար դպու անոր, Տղան գլուխը դարձուց ու դժգոհ աչքերով նայեցաւ այդ ձախաւերին։ Այն ատեն Բարան հեռացաւ մտահար, այդ նայուածքէն հալածուած և վիրաւորուած՝ գողի մը պէս խոյս տուաւ ան, սօսկալի երկիւղի մը մատնուած, իր կնոջ ու սիրածներին կողմէ տեսնուած ու ճանչցուած ըլլալուն համար։ Մէկ շունչով՝ գարեջրատուն հասաւ, ու աթոռին վրայ ինկաւ շնչասպառ։

Այդ էրիկուն, երեք դաւաթ ապօէնթ խմեց։

Չորս ամիս, Բարան իր սրտին մէջ պահեց այդ հանդիպումին պատճառած վէրքը։ Ամէն գիշեր, Բարանի աչքերուն առջեւ կուգային երեքն ալ, երջանիկ ու անդորր, հայր, մայր, դաւակ, որոնք ծառուղիին վրայ պատելէ յետոյ տուն կը դառնային, ճաշելու համար։ Այդ նոր ցնորքին տոջեւ կ'անհետանար նախկին ցնորքը։ Հիմա ուրիշ բան էր, ուրիշ զգայախաբուութիւն, ուրիշ վիշտ։ Փոքրիկ Ժօրժը, իր նոսնչիկ Ժօրժը, զոր այնքան սիրած ու այնքան ողջագուրած էր ատենք, հեռաւոր ու վերջացած անցեալի մը մէջ կ'անհետանար, ու հիմա նոր մէկը կը տեսնէր, առջինին եղբօրը պէս. այն է՝ մերկասրուն տղայ մը որ չէր ճանչնար զինքը։ Այդ մտածումը անուրի շարժարանք մը կը պատճառէր Բարանի։ Փոքրիկին նկատմամբ ունեցած սէրը մեռած էր. այլևս ո՛չ մէկ կապ գոյութիւն չունէր իրենց միջեւ։ Տղան իր թեւերը չէր երկարած, զինքը տեսած պահուն։ Նոյնիսկ գէշ աչքով նայած էր։

Յետոյ Բարանի հօգին հանդարտեցաւ տակաւ և մտային շարժարանքները նուազեցան. իր գիշերները

ցանգորդող պտակերը, որ աչքերուն տոջև կուգար, կեռզնետէ աւելի տարտամ ու հազուադէպ դարձաւ: Բարան սկսաւ ամէն մարդու պէս ապրիլ, այն անգործներուն նման, որոնք կ'արբենան մարմարէ սեղաններու առջև և իրենց տաքատին յետսամասը կը մաշեցնեն հինցած թաւիչէ նստարաններուն վրայ:

Բարան ձերացաւ ծխամորջերու ծուխին մէջ, ու իր մտքերը թափեցան լուսաւորութեան կազին բոցերուն տակ: Ան դէպքի կարգ անցուց շաբաթական յոգանքը, տասնըհինգ օրը անգամ մը մաղ կարելի, նոր զգեստի մը կամ գլխարկի մը դնումը: Երբ նոր գլխանոցով մը դարեջրատուն մտնէր, երկար ատեն հայելիին մէջ կը նայէր՝ նստելէ առաջ, գլուխը կը դնէր ու կը հանէր քանկոցս, զանազան դիրքերով կը տեղաւորէր գլխուն վրայ, ու իր բարեկամուհիին՝ արկղակալուհիին կը հարցնէր, երբ այս վելիքնը հետաքրքրութեամբ դիտէր զինքը. «Դիտարկը վայլե՞ց դէմքիս»:

Տարին, երկու-երեք սնգամ, թատրոն կ'երթար, ամառը՝ երբեմն զիշերները կ'անցնէր Շան դ'ելիզէի մէկ երգեցիկ սրճարանին սէջ, Եղանակներ կը մնային միտքը, եղանակներ զոր քանի մը շաբաթ կ'երգէր յիշողութեան մէջ. նայն իսկ քթին տակէն կը մուտար, ոտքի չափով, երբ ըմպելիի գաւաթին առջև նստած էր:

Տարիները իրարու կը յաջորդէին, յամր, միօրինակ ու կարճատեւ, որովհետև թափուր էին անոնք:

Բարան չէր զգար որ իր վրայէն սահելով կ'անցնէին տարիները, Դէպի մահ կը դիմէր, առանց շարժելու, առանց երերալու, գարեջրատան մը սեղանին առջև նստած: Այն մեծ հայելին միայն, ուր կը կրթնցնէր աւելի հերթափ դարձած դանկը, հիմա կը ցուցնէր

աւերները ժամանակին, որ կ'անցնի ու խոյս կուտայ, լափելով խնդճ մարդիկը:

Բարան շատ քիչ անգամ կը խորհէր այն անուրի տեսման վրայ, ուր կեանքը ընկղմած էր զինքը, որովհետև քսան տարիներ սահած էին սոսկալի զիշերէն ի վեր:

Բայց անկէ յետոյ վարած կեանքին մէջ մաշած, մեղկացած ու սպառած էր, Յաճախ դարեջրատան տէրը կ'ըսէր, որ վեց անգամ փխտուած էր, Բարան այդ հաստատութիւնը յաճախելէն ի վեր. «Փոփոխութեան պէտք ունի՞ք քիչ մը, պարոն Բարան: Պէտք է օդ անէ՞ք, պէտք է զիւղ երթա՞ք. կը վստահացնեմ ձեզ որ շատ փոխուած էք մէկ քանի ամիսէ ի վեր»:

Յաճախորդը դուրս ելած պահուն զրօսարանին տէրը իր արկղակալուհիին կը յայտնէր խորհրդածութիւնները, «Սա խեղճ Պ. Բարանը ազէլ չընեք Բարիզէն դուրս չելլելով: Համոզեցէք որ ձեզի հնա միասին շրջակաները երթայ երբեմն, բացօթեայ ճաշ մը ընելու համար, քանի որ ձեր վրայ վստահութիւն տանի: Երբ քիչ աստիճանով դայ, այն աստիճանով անհոգի»:

Ու արկղակալուհիին, այդ կամակոր յաճախորդին նկատմամբ կարեկցութեամբ ու բարեացակամութեամբ սողորուած, ամէն օր կը կրկնէր. «Պարոն, օ՛ն, որոշում տուէ՛ք քիչ մը օդ փոխելու: Գիւղը ինչ սիրուն է, երբ օդը աղուոր ըլլայ: Օ՛հ, եթէ ես գործ չունենայի, կեանքս հոն կ'անցնէի»:

Ու նէ Բարանին կը յայտնէր իր անուրջները, բանաստեղծական ու պարզունակ անուրջները բոլոր այն հէգ աղջիկներուն, որոնք ամբողջ տարին փակուած կը մնան խանութի մը ասպակեփեղկին ետին, դիտելով փողոցի արուեստական ու աղմկալից կեանքը, խոր-

հելով դաշտերու հանդարտիկ ու քաղցր կենցաղին եւ ծառերուն տակ անցուած կեանքին՝ վրայ, մարգաղէտիներուն վերեւ շողացող ճաճանչազնդ արեւուն տակ, խորունկ անտառներուն, վճիտ գետերուն, խօտին մէջ պտուկած կովերուն և բայր այլազան ու ազատ ծաղիկներուն վրայ, ծաղիկներ՝ կապոյտ, կարմիր, դեղին, մանուշակագոյն, վարդագոյն, բնութեան այնքան սիրուն, թարմ ու խնկուէտ ծաղիկները, զոր մարդ կը քաղէ պտոյտի ատեն, ու խօշոր փունջեր կը շինէ անոնցմէ:

Արկղակալուէին հաճոյք կը զգար Բարանին առջեւ պարզելէ իր յաւիտենական, չիրագործուած ու անիրագործելի աննչը, մինչ Բարան՝ խեղճ ծերուկ մը, անյոյս, հաճոյքով մտիկ կ'ընէր: Հաշուատեղանին մօտ կը նստէր, Օր. Զօէի հետ խօսելու և գիւղի կեանքին վրայ վիճաբանելու համար: Այն ատեն տարտամ փափօգ մը կը զգար իր մէջ՝ գիւղ երթալու անգամ մը, որպէսզի աչքովը տեսնէր թէ իրաւցնէ՞ այդքան աղւոր էր գիւղը, մեծ քաղաքին պատերէն դուրս:

Առտու մը, Բարան հարցուց.

— Գիտէ՞ք թէ ո՛ւր կը ճաշեն Բարիզի շրջակաները:

Նէ պտտասխանեց.

— Թէրաս եը Սէն-Ժէրմէն գացեք: Շա՛տ աղւոր է:

Բարան հոն պտտած էր նշանառքի օրերուն: Ուստի որոշեց դարձեալ այդ տեղը երթալ:

Կիրակի օր մը ընտրեց, առանց մասնաւոր պատճառի, պարզապէս անոր համար որ սովորութիւն եղած է կիրակի օրերը դուրս ելլելու, երբ մօրդ ու է զբաղում չունի շարթուան մէջ:

Ուրեմն, կիրակի առտու մը, Սէն-Ժէրմէն գնաց:

Յուլիօի առտու մըն էր, շողշողուն ու տաք: Վախօնին դռնակին առջեւ նստած, կը դիտէր Բարիզի շրջակայքի ծառերուն և այլանդակ ու փոքր տուներուն վաղքը: Տաղտկալից օխրութիւն մը կը զգար, իր նոր փափագին տեղի տուած ու իր սովորութիւնները խանգարած ըլլալուն համար: Յարափոփոխ ու միշտ համանման ընանկարը յոգնութիւն կը պատճառէր Բարանի: Մարաւած էր. սիրայօժար վար պիտի իջնէր ամէն կայարան, ետին նշմարուած դրօսարանը նստելու, մէկ-երկու գաւաթ ճնկելու և դէպի Բարիզ սուրացող կառասուսմբը նստելու համար դարձեալ: Մնաց որ, ճամբորդութիւնն ալ երկար, շատ երկար կը թուէր իրեն: Օրերով կը նստէր, բաւ է որ միեւնոյն անշարժ բաները ունենար աչքերուն տակ. բայց ջլատիչ ու յոգնեցողցիչ կը գտնէր նստելը՝ տեղ փոխելով, երբ կը տեսնէր որ ամբողջ երկիրը կը շարժէր, մինչ ինք ու է շարժում չէր բնէր:

Սակայն, Սէն գետով կը հետաքրքրուէր ամէն անգամ որ անոր վրայէն կ'անցնէր: Շաթուի կամուրջին տակ նշմարեց նաւակներ, որոնք կը սուրային մերկաթեւ նաւաղներու արագ թիտափութեամբ: Ու խորհեցաւ. «Ահաւասիկ մարդիկ որոնք չեն ձանձրանար»:

Ինչքի կամուրջին երկու եղերքներուն վրայ թաւալող գետին երկայն ժապաւէնը Բարանի սրտին խորը արթնցուց տարտամ փափօգ մը դարձափին եղերքը պտոյտ ընելու: Բայց կառասուսմբը մխրճուեցաւ Սէն-Ժէրմէնի կայարանէն առաջ գտնուող փապուղիին մէջ, ընդհուպ հասնելու համար քարափը:

Բարան վար իջաւ ու յոգնութենէն դանդաղած, դէպի Թէրաս յառաջացաւ, ձեռքերը ետին կապած: Յե-

տոյ, երկաթէ վանդակապատին առջեւ հասաւ ու կանգ առաւ, հորիզոնը դիտելու համար: Անհուն դաշտագետ- տինը իր առջեւ կը պարզուէր՝ ծովուն պէս ընդարձակ, համակ կանաչադեղ ու մեծ դիւղերով շէնցած, որոնք քաղաքներու չափ բաղմամարդ են: Սպիտակ ճամբու- ներ կ'անցնէին այդ երկրամասին մէջէն, անտառի ծայ- րեր կը տեսնուէին տեղ տեղ, մէկընէի ինձերը կը փայ- լէին արծաթէ տախտակներու պէս, և Սանուայի ու Արժանթէօյի հեռուոր բլրակները կ'ընդգծուէին թեթև ու կապտորակ մշաշի մը տակ, որ հազիւ նշմարելի կը դարձնէր զոնոնք: Արեւը իր առտա ու տաք լոյ- սովը կ'ողողէր ամբողջ և մեծ բնանկառը՝ քիչ մը քօ- ղարկուած առաւօտեան գոլորշիներով, տաքուկ հողին քրտինքովը՝ ուրկէ թեթև մառախուղ մը կը բարձրա- նար, և Մէնի տամուկ շունչներով, յետոյ անվերջ օձի մը պէս կը տարածուէր դաշտագետիններուն մէջ, կը շրջա- պատէր դիւղերը և կ'երկարաձգուէր բլուրներուն վրայ:

Մեղկ սիւք մը, դալարիքներու և հիւթերու բոյ- րովը լեցուն, մորթը կը զգուէր, կուրծքին մէջ կը թա- փանցէր, գոգցես կ'երթատասարդացնէր սիրտը, կը թե- թեցնէր միտքը, կը կենդանացնէր արիւնը:

Բարան, զարմացած, լայնօրէն կը շնչէր օդը, բնա- նկարին տարածութենէն՝ աչքերը չլացած: Ան կը մըր- մնջէր. «Հոս լաւ է»:

Յետոյ քանի մը քայլ յառաջացաւ, ու կանգ ա- ռաւ, նորէն դիտելու համար: Անձանօթ և նոր բաներ տեսնել կը կարծէր, ոչ թէ այն բաները զոր աչքովը կը տեսնէր, այլ այնպիսի բաներ զոր հոգին կը նախազ- դար, անձանօթ եղելութիւններ, անյայտ ուրախու- թիւններ, վերջապէս կեանքի ամբողջ հորիզոն մը, որ մտքէն իսկ չէր անցած, և որ հիմա իր առջեւ կը պար-

զուէր յանկարծ, անսահման դաշտի այդ հորիզոնին հանդէպ:

Բարանի այնպէս թուեցաւ որ իր կեանքին բո- վանդակ դժնդակ տխրութիւնը կը լուսաւորուէր հողը ողողող զօրաւոր պայծառութեամբ: Ան մտաբերեց ար- ճարանի քան տարիները, մառլ, միօրինակ, սրտա- ճըմլիկ: Կրնար ուրիշներու պէս ճամբորդել, հեռու- ները երթալ, օտար ժողովուրդներու մօտ, քիչ ծանօթ երկիրներ, ծովերէն անդին, շահագրգռուիլ ուրիշ մար- դիկը ոգեւորող բաներով, հետաքրքրուիլ արուեստնե- րով, գիտութիւններով, սիրել բաղմամբ կեանքը, խորհրդաւոր, հմայիչ ու ցաւագին կեանքը, միշտ փա- փօխական, միշտ անբացատրելի և միշտ հետաքրքրա- կան:

Բայց շատ ուշ էր արդէն: Բարան մինչև իր մա- հը պիտի խմէր, ընտանեզուրիկ, առանց բարեկամի, անյոյս և ամէն բանի հանդէպ անհետաքրքիր: Անհուն անձկութիւն մը պատեց զինքը, և փափագ զգաց խոյս տալու, ինքզինքը ծածկելու, Բարիզ վերադառնալու, իր գարեջրատան ու իր թմրութեան մէջ թողուելու հա- մար: Բոլոր այն մտածումները, երազները ու տեն- չերը, որոնք կը ջնասան լծացած սրտերու ծուլութեան մէջ, հիմա արթնցած էին ու կը շարժէին, շնորհիւ դաշտագետինին վրայ փռուած արեւուն:

Բարան զգաց որ եթէ տեանձին մնար այդ տեղը, խելայեղ պիտի դառնար: Ուստի, Հանրի Դ. տաղա- լաբը գնաց չուտով մը, ճաշելու, զինիով ու ալքօլով փաթտելու վիշտը, և մէկուն հետ խօսելու համար գէթ:

Փոքր սեղան մը ընտրեց պուրակներուն մէջ, ո-

րոնք ամբողջ դաշտին վրայ կը նայէին. յետոյ ճաշը ապսպրեց, խնդրելով որ խսկոյն բերեն:

Ուրիշ չըջադատողներ ալ կը հասնէին ու մտա- կայ սեղաններուն առջեւ կը նստէին: Աւելի լաւ կը դար կնքէինք. մինակ չէր այլևս:

Դարարագարդ հավանոցակի մը տակ կը ճաշէին Ե- րեք անձեր: Բանիդս նայած էր անոնց, առանց տես- նելու, ինչպէս կը նային անձանօթ մարդոց:

Յանկարծ, կնոջական ձայն մը սարսուռ ազդեց Բարանի, մէկը այն սարսուռներէն, որոնք ողնաձուծն իսկ թունդ կը հանեն:

Այդ ձայնը ըսած էր. «Ժօրժ, վառեակը պիտի կտրատես»:

Ուրիշ ձայն մը պատասխանեց. «Այո՛, մայրիկ»:

Բարան արթնարկ վեր առաւ, ու խսկոյն հասկցաւ, կռահեց թէ ո՛վ էին անոնք: Առանց այդ ձայնին, չպիտի ճանչնար զանոնք: Իր կինը բարձրովին ալեհեր, շատ գէր, լուրջ ու յարգելի պատաւ մըն էր: Նէ կե- րակուր կ'ուտէր, գլուխը դէպի առաջ, վախճալով որ զգեստը կ'ազդուարի, թէեւ լանջը ծածկած ըլլար ան- ձեռոցով մը: Ժօրժ չփահաս մարդ մը եղած էր, ան- հաւատար ու անգոյն մօրսւքով մը որ կը ծածկէ պա- տանիներուն այտերը: Ժօրժ կը կրէր բարձր գլխարկ մը, ճերմակ կտաւէ ժիլէ մը, և միակնոց մը՝ չիքու- թեան համար անուշտ: Բարան դայն կը դիտէր ապ- շահար: Ժօրժը, իր գաւաճիկն էր ան: Ոչ, չէր ճանչ- նար այդ երիտասարդը. իրենց միջեւ ու է կապ գո- յութիւն չունէր այլևս:

Լիմուզէն, կոնակը դարձուցած, կը ճաշէր. քիչ մը կորաքամակ էր ան:

Ուրեմն երջանիկ և գո՛հ կը թուէին այդ երեք ան- ձերը. գիւղ եկած էին, ծանօթ ճաշարաններու մէջ կերակուր ուտելու համար: Հանդարակ ու քաղցր կեանք մը վարած էին, ընտանեկան կեանք մը՝ տա- քուկ ու շէն տան մը մէջ, բոլոր ոչինչ բաներով լե- ցուն՝ որոնք կեանքը հաճելի կը դարձնեն, գօրովի քաղցրութիւններով և իրարու հետ միշտ փոխանակ- ուած քնքուշ խօսքերով լեցուն, երբ մարդիկ զիրար կը սիրեն: Այսպէս ապրած էին անոնք, շնորհիւ իրեն՝ Բարանի և իր դրամին, խաբելէ, կողբապելէ ու կորստեան մատնելէ յետոյ զինքը: Անմեղ, միամիտ, հեղահամբոյր մարդ, զինքը դատապարտած էին մենութեան բոլոր ախրութիւններուն և այն նողկալի կեանքին զոր անցու- ցած էր մայիթի մը և հաշուեսեղանի մը միջև, ինչպէս նաև բարոյական բոլոր շարժարան շնորուն ու փիղիքա- կան թշուառութիւններուն: Աշխարհի մէջ կորսուած ու մոլորած անօգուտ էակ մը դարձուցած էին զինքը, խեղճուկ մարդ մը՝ առանց դուարձութեան, առանց ակնկալութեան, ու բոլորովին անյոյս: Բարանի հա- մար աշխարհ թափուր էր, որովհետև ոչ ոք կը սիրէր հօն: Կրնար ճամբորդել կամ փողոցներուն մէջ պատիլ, Բարիդի տուները մանել, բոլոր սենեակները բանալ, սակայն ո՛չ մէկ դրան ետին պիտի գտնէր փնտռուած ու սիրուած դէմքը, կնոջ կամ տղու դէմք, որ ձեզի ժպտի, երբ նշմարէ: Ու սա գաղափարը կը տանջէր զինքը, թէ ուրիշներ դուռ մը կը բանան, անոր ետին մէկը գտնելու և դրկելու համար:

Յանցանքը այդ երեք թշուառականներունն էր, յանցանքը այդ անպատիւ կնոջ, անամօթ սիրահարին ու այդ խարտեաշ երիտասարդինն էր, որ ամբարտաւան ձեւեր կ'առնէր:

Հիմա ռս ունէր թէ՛ ազուն և թէ՛ միւս երկուքին դէմ: Լիմուզէնի գաւազը չէ՛ր ան: Եթէ այդպէս չըլլար, միթէ Լիմուզէն պիտի՞ պահէր ու սիրէր զայն: Ան շուտով չպիտի՞ լքէր ժայրը ու տղան, եթէ դիտնար որ իր հորազատ զաւակը չէ: Ուրիշներու տղաքը կը մեծցնեն՝ միթէ:

Ուրեմն իր մօտը կը գտնուէին այդ երեք չարագործները, որոնք այնքան չարչարած էին զինքը:

Բարան զայրոյթով կը դիտէր զանոնք, ու ա՛լ աւելի կը սրտմտէր, յիշելով բոլոր իր վեշտերը, անձկութիւնները և յուսահետութիւնները: Մանուկանց կը զայրանար անոնց հանգաթա ու գոհուեալ երեւոյթին համար: Փափագ կը զգար զանոնք սպանելու, Սելջի ջուրի շէշը անոնց երեսին նետելու, Լիմուզէնի զլուխը ձեղքելու, որ ամէն վայրկեան կը ծռէր սնակին վրայ ու կը բարձրանար:

Ուրեմն անոնք կ'ապրէին, առանց ու ե չոյ ու մտածողութիւն ունենալու: Ո՛չ, ո՛չ: Այ չափը անցած էր: Իր վրէժը պիտի լուծէր իսկոյն, քանի որ իր ձեռքին տակ ունէր զանոնք: Բայց ի՞նչպէս: Ահռելի բաներ կը փնտռէր ու կ'երազէր, ինչպէս կը պատահի թերթօններուն մէջ, բայց գործնական բան մը չէր գտներ: Ու իրարու վրայ կը ձնկէր, զրգուելու, քաջութիւն ունենալու, այդպիսի առիթ մը ձեռքէ չփախցնելու համար, զոր երբեք չպիտի գտնէր ուրիշ անգամ:

Յանկարծ գողափար մը յղացաւ, սոսկալի գաղափար մը, ու դադրեցաւ խմելէ, հասունցնելու համար զայն: Ժպիտ մը կը կծկէր շրթունքները, ու կը մըրմնջէր. «Օձիքնին ձեռքս է: Օձիքնին ձեռքս է: Հիմա կը տեսնուինք անոնց հետ: Հիմա կը տեսնուինք ասոնց հետ:»

Կարսօն մը հարցուց.

—Ուրիշ ի՞նչ կը փափագի պարսնը:

—Ոչինչ, Սաւրճ և ընտիր քօնեաք:

Ու փոքր գաւաթներով բմպելին կուլ կուտար շիթ շիթ, զրեւելով զանոնք: Չէր կրնար ուղածը ընել, որովհետեւ ճաշարանին մէջ շատ մարդ կար. ուրեմն պիտի սպասէր՝ անոնց հեռուելու համար. անշուշտ, թէրասին վրայ կամ անտառին մէջ պատոյտ մը պիտի ընէին: Քիչ մը հեռանալէն յետոյ՝ անոնց պիտի միանար, ու իր վրէժը պիտի լուծէր, այն՝ իր վրէժը պիտի լուծէր: Արդէն ուշ մնացած էր քան տարուան տառապանքներէն յետոյ: Անոնց մտքէն իսկ չպիտի անցնէր ըլլալիքը:

Անոնք յամբօրէն կ'աւարտէին ճաշը, խօսակցութեան մը ընդում: Բարան չէր կրնար լսել փոխանակուած խօսքերը, բայց կը տեսնէր անոնց հանդարտ շարժումները: Կնոջ դէմքը ամենէն աւելի զայրոյթ կը պատճառէր Բարանի: Նէ խրոխտ կերպարանք մը, անմատչելի բարեպաշտուհիի մը երեւոյթը ունէր՝ սկզբունքներով զինուած ու առաքինութիւնով զրահուած:

Յետոյ՝ ճաշին զրամը վճարեցին ու ոտքի ելան: Այդ պահուն Բարան տեսաւ Լիմուզէնը: Այս վերջինը հանդուտեան կոչուած դիւանագէտ մըն էր կարծես, և աչքառու երեւոյթ մը ունէր իր գեղեցիկ, կազուղ ու ձերմակ կիսամօրուքներով, որոնց ծայրերը կ'իյնային բրտէնկօթին օձիքին վրայ:

Դուրս ելան անոնք, ժօրժ սիկառ մը կը ծխէր, ու գլխարկը ծոած էր ականջին վրայ:

Նախ՝ չըջան մը ըրին թէրասին վրայ, ու անվրդով հիացում մը ունեցան բնանկարին հանդէպ, յափրացած մարդոց պէս. յետոյ անառ մտան:

Բարան ձեռքերը կը չփէր, ու հեռուէն կը հետեւէր անոնց, ինքզինքը ծածկելով, որպէս զի ուշադրութիւններն չգրաւէ շուտ մը:

Անոնք մեղմօքայլ կը յառաջանային, դալարիքի և գաղջ օղի լսգոնք մը ընելով: Հանրիէթ կրթնած էր Լիմաւզէնի թեւին և ուղիղ կը յառաջանար, ինքզինքին վրայ վտան ու հպարտ եղող կնոջ մը պէս: Ժօրժ տեղեւները վար կը թափէր իր նրբացուպով, ու ճամբուն վրայ գանուող փոսերէն կը ցատկէր երբեմն, կրակոտ ու մատաղ ձիի մը թեթև ոտուժով, սաղարթներուն մէջէն ալ անցնելու պատրաստ:

Բարան հեռոյնէ կը մօտենար՝ յուզումէն ու յոգնութենէն չնչասպառ, որովհետև չէր քալեր այլ ևս: Ընդհուպ մօտեցաւ անոնց, բայց վախ մը պատած էր զինքը, չփոթ ու անբացատրելի վախ մը, անոնցմէ առաջ, ետ դառնալու և դէմ առ դէմ դալու համար:

Սրտատրոփ կը յառաջանար, իր ետին զգալով զանոնք, ու կը կրկնէր մտովի. «Օ՛հ ճիշդ ատենն է հիմա. պէտք է համարձակութիւն ունենալ: Ատենն է»:

Բարան ետին դարձաւ: Երեքը միասին նստած էին խոտին վրայ, խոշոր ծառի մը ստորոտը, ու կը խոսակցէին միշտ:

Այն ատեն Բարան վճռակամ որոշում տուաւ, ու ետ դարձաւ արագօրէն: Ճամբուն մէջտեղը, անոնց առջև կեցած, չոր ձայնով մը, յուզումէն ջախջախուած ձայնով մը թօթովեց.

— Ես եմ: Աւասիկ: Ինձի չէիք սպասեր, այնպէս չէ:

Երեքն ալ նայուածքով զննեցին այդ մարդը, որ յիմար մը կը թուէր:

Բարան յարեց.

— Կարծեմ, չճանչցաք զիս: Լաւ նայեցէ՛ք երեսու: Բարանն եմ, Հանրի Բարանը: Զէիք յուսար որ մէջտեղ կ'ելլեմ, այնպէս չէ: Կը խորհէիք թէ ամէն ինչ վերջացած էր, ու այլևս չպիտի տեսնէք երեսու: Բայց ոչ. դարձեալ երեսուն ելայ: Հիմա բացատրութիւն պիտի տանք իրարու:

Հանրիէթ, սարսափահար, ձեռքերուն մէջ ծածկեց դէմքը, մըմջելով. «Օ՛հ, տէր Աստուած»:

Ժօրժ տեսնելով որ անձանօթ մը կը սպառնար մօրը, պատրաստուեցաւ անոր օձիքէն բռնելու:

Լիմաւզէն, սրտաբեկ, շմորուն աչքերով կը նայէր այդ սերուականին, որ քանի մը երկվայրկեան խօսելէ յետոյ՝ կը շարունակէր.

— Հիմա բացատրութիւն պիտի տանք իրարու: Ատենը եկած է: Խարեցիք, և թիապարտի կեանքի մը դատապարտեցիք զիս, կարծելով որ ձեր օձիքէն չպիտի բռնեմ այլևս:

Երիտասարդը Բարանի ուսերէն բռնելով ետ հրեց ու ըսաւ.

— Յիմար էք: Ի՞նչ կ'ուզէք: Ետև հեռացէ՛ք ճամբէն, եթէ ոչ կը գտնակօծեմ ձեզ:

Բարան պատասխանեց.

— Ի՞նչ ուզելու կը հարցնես: Կ'ուզեմ քեզի հասկըցընել թէ ի՞նչ տեսակ մարդիկ են ասոնք:

Բայց ժօրժ զայրացած, կը ցնցէր Բարանը ու կ'ուզէր ձեռնել զայն:

— Օձիքս ձգէ՛: Քու հայրդ եմ... Տե՛ս, այս թըշուառականները կը ճանչնան զիս:

Ժօրժ, ահաբեկ, ձեռքերը քաշեց ու մօրը կողմը դարձաւ:

Բարան, օձիքը ազատած, Հանրիէթի մօտեցաւ ու ըսաւ .

— Ո՛վ ըլլալս ըսէ՛ք անոր : Ըսէ՛ք թէ Հանրի Բարան կը կոչուիմ ու իր հայրն եմ, քանի որ ժօրժ Բարան կը յորջորջուի ան, քանի որ իմ կինս էք դուք, քանի որ իմ դրամովս կ'ապրիք երեքնիդ ալ, տասը հազար ֆրանքի թոշակով, զոր յատկազուցած եմ, ձեզ տունէս արտաքսելէս յետոյ : Ըսէ՛ք տեսնեմ, ինչո՞ւ տունէս վանտեցի ձեզ : Որով՞ հաեւ ձեզ րոնեցի սա սինլքորին, սա անպատիւ մարդուն հետ, որ ձեռ սիրահարն է : Ըսէ՛ք այս երիտասարդին թէ աղնիւ մօրդ մըն էի, և թէ հարստութեանս համար ամուսնանալէ յետոյ ինծի հետ, առաջին օրէն իսկ խարած էիք զիս : Ըսէ՛ք անոր թէ ո՛վ էք դուք, ու ո՛վ եմ ես . . . :

Բարան կը կակազէր, շունչը կը կտրէր, դայրոյթի մատնուած : Հանրիէթ սրտայոյզ ձայնով մը զոչեց՝

— Բօյ, Բօյ, Թոյլ մի՛ տար, թո՛ղ լռէ, թո՛ղ լռէ. մի՛ ձգէր որ դաւակիս առջեւ ընէ այդ խօսքերը :

Լիմուզէն ալ ոտքի ելած, շատ ցած ձայնով մը մրմնջեց .

— Լսեցէ՛ք, լռեցէ՛ք : Չէ՛ք բմրոններ բրածնիդ :

Բարան գոսկեա շեշտով մը յարեց .

— Ըրածս գիտեմ : Միտն աս չէ : Ուրիշ բան մըն ալ կ'ուզէի գիտնալ, բան մը որ քսան տարիէ ի վեր կը չարչարէ զիս :

Յետոյ Բարան դէպի ժօրժը դառնալով, որ ծածկ մը կրթնած էր շմորուն, ըսաւ .

— Մտիկ ըրէ՛ զիս : Նէ տունէս հեռացած ատեն խորհեցաւ որ չէր բաւեր զիս խարած ըլլալը, ուզեց յուսահատութեան ալ մատնել : Այն ատեն բովանդակ

մխիթարութիւնս էիր : Բեղ ալ միասին տարաւ, կը դուռն երկրով քր հայրդ չէի, այլ սա մօրդն էր քու հայրդ : Ստա՞ծ էր, չեմ գիտեր : Բօան տարիէ ի վեր՝ այդ հարցումը կ'ընեմ մտովի :

Բարան շատ մօտեցաւ Հանրիէթի, եղերական և ստեղծալի երեւոյթով մը, ու մէկդի քաշեց կնոջ ձեռքը, որով ան ծածկած էր դէմքը :

Յետոյ յարեց .

— Այսօր, ձեռնէ կը պահանջեմ որ ըսէք թէ մեր երկուքէն ո՞րն է այս տղուն հայրը. ո՞ն թէ ես, ձեր ամուսնի՞նք թէ ձեր սիրահարը : Օ՛ն, ըսէ՛ք :

Լիմուզէն յարձակեցաւ Բարանի վրայ : Այս վերջինը ետ հրեց գայն, ու հեզնական, դայրազին ծիծաղով մը յարեց .

— Ո՛հ, այսօր կտրի՞մ դարձեր ես, աւելի կտրի՞մ քան այն օրը, երբ սանդուխէն կը փախչէիր, որպէսզի չստեղծեցնեմ քեզ : Լա՛ւ, քանի որ նէ չի պատասխաներ, դո՛ւն պատասխան տուր : Գու՞ն ալ անոր չօփ լաւ գիտնալու ես այդ բանը : Ըսէ՛, այս տղուն հօ՞րն ես : Օ՛ն, խօսէ՛, խօսէ՛ :

Բարան դարձեալ իր կնոջ մօտենալով, յարեց .

— Եթէ չէք ուզեր ինծի յայտնել, գէթ ձեր զաւակին ըսէ՛ք : Այսօր չափահաս եղած է ան : Իրաւունք ունի գիտնալու թէ ո՛վ է իր հայրը : Ես չեմ գիտեր, և երբեք զիտցած ալ չեմ : Հետեւաբար, չեմ կրնար քեզի բան մը ըսել, տղաս :

Բարան խելայեղ դարձած էր ու իր ձայնը սուր շեշտեր կըստանար : Վերնոտի մը պէս կը շարժէր թեւերը :

— Ինչո՞ւ չէք պատասխաներ . . . : Նէ չի գիտեր . . . :

Դրաւ կը դնեմ որ չի գիտեր... քանի որ երկուքին հետ ալ կը պառկէր... : Հա՛... հո՛... հա՛... ոչ ոք գիտէ... ոչ ոք... : Մարդ կրնա՞յ գիտնալ այդպիսի բաներ... : Դուն ալ չպիտի գիտնաս, աղաս. ինչ աւելի բան մը չպիտի գիտնաս երբեք... : Մէյ մը անոր հարցուր... պիտի տեսնես որ ան ալ տեղեկութիւն չունի... : Ես չեմ գիտեր... ան ալ չի գիտեր... դուն ալ այնպէս... ոչ ոք գիտէ... : Ան կամ ես... : Բնորէ՛... : Մնա՛ք բարով... ամէն ինչ վերջացած է... : Եթէ նէ որսչում տայ քեզի բսելու, կուգաս ինձի կ'իմացնես օթէլ տէ Գոնթիման, այնպէս չէ՞... : Հաճոյքով պիտի իմանամ... : Մնա՛ք բարով... : Զուարճութիւն կը մտղթեմ ձեզի... :

Ու Բարան հեռացաւ, շարժումներ ընելով և ինքնիրենը խօսելով բարձր ձայներուն տակ, պարապ ու թարմաշունչ օդին մէջ, որ հիւթերու բոյրերով լեցուած էր : Այլ ևս ետին չդարձաւ, դանձնք տեսնելու համար : Ան կը յառաջանար, զայրութի մղումին տակ, բոբոքուն շունչով ու միտքը սեւեւուն գաղափարէն տարուած :

Յանկարծ, Բարան կայարանին առջև գտաւ ինքզինքը : Կառախուժը մը ճամբայ ելլելու վրայ էր : Հոն նստաւ : Ճամբան, բարկութիւնը հանդարտեցաւ ու ինքզինքը գտաւ : Երբ Բարիզ հասաւ, ինք ալ զարմացաւ իր յանդգնութեանը վրայ :

Բայց ընկճուած կը զգար ինքզինքը, որպէս թէ ջախջախուած ըլլային ոսկորները : Հակառակ ասոր, իր գարեջրատունը չնայ, գաւաթ մը ճնկելու համար :

Երբ Օր. Զօէ տեսաւ Բարանի ներս մտնելը, զարմանքով հարցուց.

— Ինչ շուտ դարձաք : Յոգնեցա՞ք միթէ :

Բարան պատասխանեց.

— Այո՛... այո՛... շատ յոգնեցայ... շատ յոգնեցայ... : Կը հասկնա՞ք անշուշտ... երբ մարդ սովորութիւն չունի դուրս ելլելու : Այլևս գիւղ չպիտի երթամ : Աւելի լաւ պիտի ըլլար, եթէ հոս մնայի : Այսուհետեւ, տեղէս չպիտի երեքամ :

Ու Օր. Զօէ չկրցաւ Բարանի պատմել տալ իր պտայտը, թէեւ շատ կը փափագէր իմանալ :

Կեսնքին մէջ առաջին անգամ ըլլալով, Բարան բոլորովին գինավցաւ այդ գիշեր, ու ստիպուեցան տուն տանիլ դայն :

Վ Ե Ր Զ



ԱՆՎԱՆՈՒԿ ԱՅՆ ՄԻԱԿ

ԿՕՇԻԿԸ



ՈՐ ԿՐՑԱՅ ՀԱԻՆԻՒ

ԱՄԲՈՂՁ ՊՈԼՍՈՅ ՄԷՁ

Ձեզի բարիք մը բնեմ եւ բոժմ

ԱՅՆ ՎԱՃԱՌԱՏՈՒՆԸ ՈՐԻԿԷ ԳՆՆՅԻ

ՏԿՆ. Մ. Դ. ՓԱՓԱՋԵԱՆ

ԵՒ

Ն. ԲԵՐՎԱՋԵԱՆ

ԱՆԳՆՈՒԿԱՆ ԵՒ ԱՄԵՐԻԿԱՆ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԿՕՇԻԿ-
ՆԵՐՈՒ ՄԵՆ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

Ապրիլի, Գարաբոյ, Էօմեք Ապիս խանի
գեօնայարկը, քիւ 13

2014 - Apr 2018

Վախցէ՛ք զէջ հիւանդութիւններէ որովհետեւ «զէջ»
են...
Մի՛ վախնաք, սակայն «զէջ» հիւանդութիւններէ,
քանի որ կայ

ՏԲԹ. Թ. ՊԱԼԸՔՃԵԱՆԸ

Մասնագէտ վեներական և մորթալէն ակտերու
Բերա, Թօքաթլեանի քով, Մէքթէպ փողոց, Թիւ 29:



ՊՈԼՍԱՀԱՅ
ՄԻԱԿ ԵՐԳԻԾԱԹԵՐԹԸ
Հիմնուած 1908ին
Տնօրէն-Խմբագիր՝
ԵՐՈՒԱՆԴ ԹՕԼՍԵՅԱՆ

Տարեկան բաժնեդին՝ 500 դր., 100 ֆր.
Ֆրգ., 30 շիլին. 6 տլր.:

Հասցէ՝ Journal «Gavroche» Grand rue,
No. 67, Pera, Constantinople.

ԱՄԵՐԻԿԵԱՆ

ՇՈՂԵՆԱԻԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ
ՎԱՐԳԱՆ ԵՒ ՏԻԳՐԱՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ

Յանձնարարելի Գործակալ
Ղալաթիայ Բարափը, Ֆուլերո խան, Թիւ 2
Թէլ. Բերա 3440

2318

2713

